

9290

9291

9292

9293


9294

9295

9296

636.7

U-77



ՅՈՒՅՈՒՆ

ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ԶԲՈՍԱԼԻ ՏԵՏՐԱԿԱՑ

- Ա. Ճոռ վասն Հայրենասիրութեան :
- Բ. Քր . Կողմքոս , կամ Ամերիկայի գանուից . Ա :
- Գ. Պիտո թանն մէկ տահնախօսութիւնը եւ Աւստրիայի և
պիսկոպոսաց հովաւականը :
- Դ. Քր . Կողմքոս . Բ :
- Ե. Համաս օս ոգեբեւութաբանութիւն :
- Զ. Քր . Կողմքոս . Գ :
- Է. Բարոյական վէպեր , կամ աղօց սիրալ կրթելու յարմար
պատճենթիւններ . Ա :
- Ը. Յովհաննեա տ'Արդ , կամ Օրդենի որիորդին պատճեն
թիւնը :
- Ժ. Առողջութեան կանոններ :
- Ժ. Բարոյական թատրոններ . Ա :
- Ժ. Տրդասոյ առանձնանալու , վերջին օրերն ու մասնիւթ :
- Ժ. Վարեւելուն Յիշատակագիրներ . Ա :
- Ժ. Բարոյական վէպեր . Բ :
- Ժ. Փեսն . Գորդէզ , կամ Մէկրուիկոյի տանուիթ . Ա :
- Ժ. Ֆաստիարակ մանկանց , կամ բարոյական խորհրդածու-
թիւնը աղօց համար :
- Ժ. Փեսն . Գորդէզ . Բ :
- Ժ. Բարոյական վէպեր . Գ :
- Ժ. Փեսն . Գորդէզ . Գ :
- Ժ. Ակրած Միծ և Հայաստանի վրայ ունեցած աղքեցու-
թիւնը :
- Ի. Պատմութիւն մատենագրութեան Հայոց . Ա :
- Ի. Տարւոյն Դ . եղանակները , կամ նկարագիր պատճենաց-
րեսութեան . Ա :
- Ի. Բարոյական թատրոններ . Բ :
- Ի. Արտաշեան Արտապարզայ բարբն ու վախճանը :
- Ի. Տարւոյն Դ . եղանակները . Բ .
- Ի. Բարոյական վէպեր . Դ :
- Ի. Տարւոյն Դ . եղանակները . Գ :
- Ի. Միջրզյան Մանուկ Գլէյն մարտոց պատճենթիւնը :
- Ի. Տարւոյն Դ . եղանակները . Դ :
- Ի. Արկած Վարդոյ Մամիկոնյաց . Ա :
- Լ. Ջուտրանովիք Բնապատճենթեան . Ա :
- Լ. Արկած Վարդոյ Մամիկոնյաց . Բ :
- Լ. Պիտուրուն Պատճենթիւնը :
- Լ. Ռուշինկթիւն :
- Լ. Բարոյական վէպեր . Ե :
- Լ. Երթուր Կորոն Բիմին պատահարները :
- Լ. Գուլգ Եսուսպետ :

ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ԶՔՈՍԱԸ

ՑԵՑԻԱԿԵՐ

ԼԹ.

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎԵՊԵՐ

ԿԱՄ

ՏՀԱՑ ՄԻԹՑՀ ԿՐԹԵԼՈՒ

ՅԱՐՄԱՐ

ՊԵՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՏ. Զ.

ՎԻԵՆՆԱ

ՊԱՇՏՊԱՆ Ս. Ա.ՍՈՒԲԵՆՉԵՎԻ ՎԱՆՔԸ

1858. ԹՄՔ.

17227

8-3
12-33

ԿՐ.

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎԵՊ

— Հ Յ Ո Յ Շ Ո —

ՄԵԽՈՍ ԳԵՏՔԵ ՈՂՈՂԵԼՔ

Ա.

Դիմախու գիշեր մը :

Ենցեւ դարուն վերջերը՝ Ծենոսի լուրջ ե-
զերքներուն վրայ պղտիկ գեղի մը մէջ կ'ապրէր
Մարդին Պրաւն անուն այգեգործը : Ասիկա շատ
աստուածավախ , արդար ու խիստ աշխատասէր
մէկն էր : Նոյնպէս բարեպաշտ , առաքինի ու գոր-
ծունեայ էր իր Ողիլլա ամուսինը :

Մարդինին տունը գետին անմիջապէս քովն էր :
Ժրաջան մարդը՝ իր տան կից եղող քարուտ ու
ապառաժուտ բլօսկին վրայ , որն որ գետին ալեաց
մէջ կ'երկննար , վերէն մինչեւ վար այգի տնկած
էր , որն որ աղէկ խաղող կու տար : Իսկ Ողիլ-
լան , գետին երկայնութեամբ եղած մարդագե-
տինը՝ որն որ երեք կողմանէ կանանչ ցանկով ու
հովանաւոր լաստենիներով (գլրզու աղաձ) ու կա-
զամախիներով (գավադ աղ.) գոցուած էր , թափ-
չի արուեստանոց ըրած էր , եւ իր մեծ աշխա-
տութեամբն ու ջանքովը կտաւները այնպէս աղէկ
կը ճերմկցընէր , որ թէ գեղին մէջի կանայք եւ
թէ նոյն կողմերը գտնուողները՝ իրենց բանած
կտաւները անոր ճերմկցընելու կու տային : Առ
եղանակաւ այր եւ կին իրենց օրական ապրուստը
կը հոգային : Բաց ասկից տեղւոյն խոտը ջուխտ

մը կով սնուցանելու բաւական կ'ըլլար : Իսկ ի-
րենց մէկ խոշոր շունը՝ գարնան ու ամառուան ա-
տեն արուեստանոցին պահպանութիւն կ'ընէր, աշ-
նան՝ երբ որ խաղողները կը հասուննային՝ այդիին
վրայ կը հսկէր . եւ բոլոր տարին ու մանաւանդ
ձմերուան գիշերները տունը ու փակը կը պահ-
պանէր :

Վարդինն ու Ոդիլա հոս շատ գոհ ու երջա-
նիկ կ'ապրէին : Իրենց ամենէն մեծ ուրախութիւ-
նը եւ երկրի վրայ ունեցած անգին ու պատուա-
կան գանձը իրենց հինգ որդիքներն էին, որոնցմէ-
ամենէն պղտիկը գեռ որրոցին մէջն էր : Բարի
ծնողք՝ իրենց տղաքը միայն կ'երցընելով ու հա-
գուեցընելով գոհ չէին ըլլար, հապա իրենց ա-
մենէն մեծ հոգն ան էր որ զիրենք աղէկ կրթեն :
Հայր ու մայր կ'աշխատէին որ զիրենք փափուկ
հասակներնէն աղօթքի ու աշխատանաց վարժե-
ցընեն : Աղօթքն ու աշխատութիւնը, կ'ըսէր
Վարդին, զմեզ թէ աս աշխարհքիս մէջ ու թէ
անդիի աշխարհքը երջանիկ կ'ընէն : Բարեպաշտ
ծնողք իրենց տղաքը բարեպաշտութեան ու աշ-
խատախիրութեան մէջ դաստիարակելու համար
շատ դիտութեան մը հարկաւորութիւն չունէին :
Ծնողաց օրինակը իրենց խօսքերէն աւելի ազդե-
ցութիւն ունէր . եւ այսպէս տղաք բոլորովին
իրենց ծնողաց նման ելան . որովհետեւ ան կը
տեսնային եւ անկից զատ բան չէին դիտեր : Բո-
լոր Ռենոսի կողմերը դուցէ այսպիսի երջանիկ ըն-
տանիք մը չէր դանուեր :

Բայց սոսկալի դժբախտութիւն մը աս երջանիկ
ընտանեաց այցելութեան ելաւ : Այնպէս խիստ ու
սաստիկ ձմեռ մը եղաւ, որ մարդկային երեւա-
կայութենէ դուրս բան էր : Չափէ դուրս եկած
ձիւնով լեռներն ու դաշտերը ծածկեցան ու
ցուրտը անտանելի էր : Ռենոս գետը կանգուն մը
խորութեամբ մարմորի պէս սառած էր : Եւ ամէն

կողմանէ կը վախցուէր որ սառցյները հալելով՝
ջուրը բոլոր գեղը պիտ'որ ողողէ ու մեծ դժբախ-
տութիւն յառաջ բերէ: Վերջապէս սառցյները
հալելու սկսան. բայց գեռ մօտալուտ վտանգ մը
չէր երեւար: Մարդին իր ընտանեօքը խոր քնյ
մէջ լնկղմած ատեն, յանկարծ կէս գիշերուան
մօտ, զանգակի ձայնէն արթնցաւ. ու ետեւէ ե-
տեւ ալ թնդանօթ կ'արձակուէր, որն որ Ռենո-
սի կոսիելուն նշան էր: Զրին սոսկալի խողխո-
ջանքը լսելուն պէս, շուտ մը անկողինէն ցատքեց
զգեստը հագաւ ու խուցը թողուց վար վազեց,
որ եղածը տեսնայ իմանեայ: Բայց տան աստիճան-
ները ու փակը ջրով այնչափ լեցուած էր, որ
մէջը գրեթէ կը լողար, եւ երբ որ տան դուռը
բացաւ նէ, ջուրը այնպէս բռնութեամբ ներս
պորտկաց, որ կէս մը գետին լինալու պէս եղաւ:
Անմիջապէս վեր խուցը վազեց ու պոռալով
ըսաւ. Այս Ո'դիլլա, Ո'դիլլա, ամէն բանէն յա-
ռաջ տղաքն ազատենք: Ո'դիլլան կէս մը քնյ
մէջ դողդոջալով շուտ մը զգեստը հագաւ: Այր
եւ կին իրենց տղոցմով այգիէն վեր ելլել ազա-
տիլ կ'ուղէին, բայց բարձրացած ջուրը այնպէս
իրենց դէմ կը վազէր, որ իրենց անկարելի էր
մաքերնին դրած տեղը հասնիլ: Գեղին մէկալ
կողմը ուրիշ բարձր տեղ մ'ելլելու փորձեցին:
Բայց այնպէս մութ գիշեր մըն էր, որ ամենեւին
կոխած տեղերնին չէին տեսներ: Լուսինը արդէն
շատոնց աներեւոյթ եղած էր, եւ թանձր ամպե-
րը աստղներուն լցուը կը նսեմացընէին: Բաց աս-
կից սաստիկ կ'անձրեւէր, ու հովին սաստիկ գո-
չիւնը մարդս կը սոսկացընէր: Զուրը հետղչետէ
բարձրանալով գեղին բոլոր ճամբաները կը գո-
ցէր: Բարի ծնողք ամէն մէկ քայլ առնելնուն կը
վախնացին որ ըրլայ թէ ջրոյ անդունդի մը մէջ
լինալով կորսուին: Խակ տղաք, որոնք ծնողաց
աղաղակէն յանկարծ քնէն արթնցած էին, բար-

ձրածայն կու լսյին ու կը պոռային : Ամէն տնէն
ողբ ու վայնասուն կը չնշէր :

Վս միջոցիս գեղին մէջը բարձր տեղէ մը քանի
մը ջահեր երեւցան . եւ ասոնց շառագոյն լցոր՝
մինչեւ հիմա լսուած մեծ աղէտքն ու վայնասունը
տեսանելի կ'ընէր : Հարիւրաւոր մարդիկ բոլոր ի-
րենց զօրութեամբը սոսկալի մահուան ձեռքէն
աղատելու կ'աշխատէին : Ամէն կողմ խեղճու-
թիւն ու կարօտութիւն կը տեսնուէր : Հոս՝ պղտիկ
խրճիթի մը պատուհանին առջին տառապեալ մայր
մը՝ դառնապէս լացոլ տղոց հետ կեցած՝ մէկիկ
մէկիկ պատուհանէն դուրս հօրը կու տար, որ
զանոնք փրկէ, թէպէտ ան ալ՝ մինչեւ կուրծքը
յափշտակիչ ջրին մէջ կեցած, հազիւ կրնար ինք
զինքը հաստատուն բռնել . հոն՝ չափահաս տղաք
ու աղջիկը, իրենց հիւանդ մայրը բռնած տան
դունէն դուրս կը հանէին, որպէս զի զինքը ներս
դիմող ջրոց ալիքներուն ձեռքէն աղատեն : Խեղճ
մարդիկները՝ ամէնն ալ ալեաց մէջ կորսուելու
վտանգի մէջ էին : Բայց շատ քաջ ու մարդա-
սէր մարդիկ իրենց օգնութեան հասան :

Ոդիլան, երկու թեւերուն մէջ մէկ տղայ
առած, ջուրին բռնութենէն յափշտակեցաւ . իր
էրիկը, նոյնպէս երկու տղայ գիրկը՝ չէր կրնար
անոր օգնութեան երթալ : Բայց երկու զօրաւոր
մարդիկ անմիջապէս օգնութեան հասան : Մայրը,
տղաքը, եւ հայրերնին աղատեցին ու մօտիկ բլուր
մը հասցուցին : Հոս քանի մը եղեւինի (չամ) տակ
վառուած կրակը կ'արծարծէին, որպէս զի ամէն
աղատուողները իրենք զիրենք չորցընեն :

Երբ որ Ոդիլա, բոլորովին շնչասպառ ու գրե-
թէ խելքը գլխէն գացած աս բլուրը բերուեցաւ,
քիչ մը ետքը ինք իրեն եկաւ նէ, աչքը չորս
կողմը գարձրնելով՝ զարհուրած սկսաւ պոռալ .
Ո՛չ, ուր է իմ ամենէն պղտի տղաս . ուր է Յուսէ-
փիկս : Տղան մօրը անկողնոյն քով որլոցին մէջն

Էր: Բայց ջուրը մէկէն ու շատ առատութեամբ խուցին մէջ մտնելով՝ որրոցը ջրին վրայ լողալով Ճամբայ ելած էր: Մայրը միժան մէջ որրոցը քըննած էր, բայց տեղը չգտնելով՝ այնպէս կարծեր էր՝ որ հայրը արդէն զանիկա որրոցով մէկտեղ ապահովացուցած պիտ' որ ըլլայ. ինք մէկալ տղաքը աղատելու ետեւէ ինկեր էր: Բայց հիմակ իր սխալած ըլլալը տեսնելով, երկու ձեռութեները գլխուն ղարնելով՝ այնպէս դառն կու լար ու կ'ողբար, որ քարերը կը շարժէին: Կ'ուղէր անմիջապէս ելլել ու ալիքները պատռելով իրեն բնակարանը երթալ, իր սիրելի տղան ալիքներու ձեռքէն աղատել. Բայց հայրը զինքը ետ կեցուց ըսելով՝ Կեցիր, սիրելի Ոդիլա, ստուգիւ չես կրնար ալ մեր տունը երթալ. ջուրը սաստիկ զօրաւոր է եւ քեզի ալ կը յաղթէ: Ես կը փորձեմ տղան աղատելու համար: Մեր հաւատարիմ դրացիները ինծի կ'օգնեն: Այո՛, կ'ուղենք, ըսին ան երկու մարդիկները, որոնք Ոդիլան ու իր տղաքն աղատած էին: Ուստի երկայն ձողեր առին, որպէս զի կարենան անոնցմով ջրին յատակը փորձել ու իրենք զիրենք պաշտպանել. իրենցմէ մէկն ալ ջահով զիրենք կը լուսաւորէր:

Ոդիլա կ'ուղէր իրենց հետ երթալ: Բայց հոն կրակին քով գտնուած կանայք զինքը շատ մեծ աշխատութեամբ ետ կեցուցին: “Համբերէքիս մը, կ'ըսէին, կեցի, չէ նէ դուն ալ մահուան զոհ կ'ըլլաս: Ան քաջ մարդիկները թէ որ կարելի է նէ, ստուգիւ որդիդ կ'աղատեն,,:

Հոյոր բլուրին վրայ եղողներուն աչքը՝ սրտերնին բաբախելով՝ գացող երեք մարդիկներուն վրայ էր, մինչեւ որ ջահը տան մը ետեւ աներեւոյթ եղաւ: Ի վերայ այսր ամենայնի, դեռ երկայն ատեն մութին կը նայէին, բայց զիրենք ամենեւին չէին տեսներ. մինակ ջրին սոսկալի խողխոջալը, հովին գոչելլը եւ երբեմն երբեմն

զրէն յափշտակուած տան մը շաչիւնը կը լսէին։
Աս տեսիլը սարսափելի բան մը կ'երեւար խեղճ
մարդիկներուն, եւ ամէնն ալ միաբերան ու ձե-
ռուընին երկինք վերցուցած կ'աղօթէին ըսելով։
Տէր Աստուած, դուն ողորմէ աս բարի մարդիկ-
ներուն ու խեղճ տղուն, օգնէ իրենց, եւ թող
մի տար որ կորսուին։ Դուն մինակ կրնաս զե-
րենք մահուան ձեռքէն աղատել։

❖.

Կոր հեծութիւն։

Ոդիլա մեծ սրտի անձկութեամբ իր երկանը
եւ իրեն հետ գացողներուն դարձին կը սպասէր։
Արդէն ժամ մը անցած էր քանի որ գացած էին,
եւ դեռ եկող գացող չկար։ Ոդիլային անձկու-
թիւնը վայրկենէ վայրկեան կ'աւելնար։ Չեռուը-
ները իրարու միացուցած՝ կրակէն քիչ մը հեռու-
եղեւինի մը տակ ծնկան վրայ նստած էր։ Խակ
իր տղաքը, մինակ շապկով ու բոկոտն չորս կող-
մը նստած ցուրտէն կը դողային։ Ոդիլա ամենայն
զօրութեամբ կ'աղօթէր, ու անձկութեան քրտինքը
ձակատը թրջած էր։ Պատիկ Գէորգը, որն որ ա-
սիկա կրակին լուսովը նշմարած էր, մանկական
միամտութեամբ դարձաւ մօքն ըստաւ։ Աս ինչ է
մայր, դուն կը քրտնիս, խակ ես կը մսիմ։ Մայ-
րը թէ զենք ու թէ իր քսրը յորդորեց որ մէկ-
տեղ աղօթք ընեն, եւ երկուքն ալ ձեռուընին
երկինք վերցընելով աղօթքի նստան։ Վերջապէս
հայրը եկաւ անմիաթար դէմքով ու բոլորովին
թրջած։ Մէկտեղ գացող մարդիկներէն մէկը
դարձաւ ըստաւ, Անկարելի եղաւ ձեր տանը հաս-
նիլ, սիրելի տիկին։ Զուրը խիստ խորունկ էր ու
շատ կը վաղէր։ Մինչեւ ուսերնիս զօհն մէջ

մտանք եւ երեքնիս ալ քիչ մնաց պիտոր կոր-
սուէինք : Մէկալը խօսեցաւ ու ըսաւ . Բայց ի
վերայ այսր ամենայնի յշյոդ բոլորովին մի կտրեր,
վասն զի շատ քաջ ու զօրաւոր մարդիկ ձեր դրա-
ցիներուն օգնութեան եկան : Զուրը դեռ ամէն
կողմ չտիրած՝ կանթեղներով տուներուն մէջ
մտան ու շատ մարդիկ ու քանի մը կաչ կարա-
սիք ալ աղատեցին : Գուցէ անոնց մէջ նաեւ որ-
րոցն ու տղան ալ կը գտնուին : Իրօք ալ բլու-
րին վրայ ուրիշ շատ մարդիկ եկան, կաչ կարա-
սիքնին կոնակնին առած : Բայց որրոցը չգտնուե-
ցաւ : Տղուն վրայ ամենեւին տեղեկութիւն ունե-
ցող չկար :

Ա երջապէս ահագին ու սոսկալի գիշերը օրուան
տեղի տալու սկսաւ : Մըրիկն ու անձրեւը դա-
դրեցան : Աստղները, որ ասդին անդին ճեղքուած
ամպերուն մէջէն իրենք զիրենք կը ցուցընէին,
Ճերմակ գոյն ստացան եւ առաւօտեան կարմրու-
թիւնը սկսաւ : Բայց կրակին քով ժողվուած մարդ-
կանց մէջ արտասուալից աղաղակ մըն է փրթաւ .
Վասն զի իրենց զուարթ գեղին մէկ մեծ մասը
ալ չէին տեսներ : Ազնուասիրտ Մարդինին տու-
նը՝ ուրիշ շատ տներով ալեաց մէջ ընկղմած էր :
Քանի մը տուներ ալ մէկ կողմը ծուած՝ կործա-
նելու վրայ էին : Խեղճ մարդիկները կորսնցու-
ցած ինչքերնուն վրայ կ'ողբային, իսկ Ոդիլան
մինակ իր տղուն վրայ կու լար : Կ'ուզէ նէ ամէն
բան կորսուի, կ'ըսէր, միայն տղաս նորէն գրտ-
նայի : Հայրն ալ տղան կորսնցընելուն վրայ աւելի
տրտմած էր՝ քան թէ իր աղքատութեանը վրայ :
Ե վերայ այսր ամենայնի ինք զինք բռնեց եւ քաղցր
հայեցուածով մ'երկինք նայելով աս խօսքերս
կ'ըսէր, Աստուած տուաւ Աստուած առաւ, իր
կամքն օրհնեալ ըլլայ :

Ա երջէն Ոդիլային դարձաւ եւ արցունքն
աչուըները ըսաւ . Աիրելի Ոդիլա, ինք զինքդ

Աստուծոյ կամացը յանձնէ : Եղածը եղած է ,
ալ չիփոխուեիր . ինչ որ Աստուած կ'ընէ ամէնն
ալ աղէկ է . քու որդիդ Աստուծոյ ընծայէ , անի-
կա երկինքն Աստուծոյ քով աղէկ տեղը գտած
է : Մայրն աս խօսքերուն վրայ լալէն ու հա-
ռաչելէն գագրեցաւ ու ըսաւ . Աստուծոյ կամքն
օրհնեալ ըլլայ : Իսկ աղաք որ մինչեւ հիմա կու
լային , անոնք ալ սկսան արցունքնին չորցընել ,
ու պղտիկ Մարիամը գարձաւ ըսաւ . ԱԼ չիլանք .
մեր պղտիկ եղբայրը երկինքը գեղեցիկ հրեշտակ
մըն է . հոն բնակիլը ալ աւելի աղէկ է , որով-
հետեւ հոն հեղեղ ջրոց չկայ :

Պղտիկ Գէորգն ալ նցյնը կը հաստատէր : Բայց
ի վերայ սյսր ամենայնի , կ'ըսէր , մեր պղտիկ եղ-
բօրը ջրերուն մէջ խղդուիլը մեծ գժբախտու-
թիւն մըն է : Մեղք նաեւ մեր երկու սիրուն
կովերուն : Աւելի եւս մեղք մեր կայտառ շան .
ան ալ խղդուած պիտ'որ ըլլայ , ապա թէ ոչ
հիմակ հոս կու գար : Անոր վրայ գրեթէ եղբօր-
մէս աւելի կը ցաւիմ :

Ի՞նչ խենդ ու խելար կը խօսիս , ըսաւ Մա-
րիամը , գագրէ ասանկ բաներ խօսելէն :

Ի՞նչ . պղտիկ եղբայրնիս երկինքն է , ըսաւ
տղան , բայց խեղճ շունը երկինք չիկրնար եր-
թալ : Այսպէս տղաք իրարու հետ կը խօսէին .
իսկ քովինները աս բաներս լսելով՝ թէպէտ շատ
տրտմած էին , բայց չէին կրնար չժպտիլ :

Քիչ մը ետքը , մօտ տեղերէն խել մը մար-
դիկ եկան , որոնց բնակութիւնը բարձր տեղեր
ըլլալով գետին ողողելէն ամեննեւին վնաս մը չէին
կրած , եւ գժբախտներուն ուտելիք ու զգեստ
բերին . եւ իրենց քիչ մ'ատենուան համար բնա-
կութիւն տալ խօստացան : Ասիկա տառապեալ-
ներուն մեծ սփոփութիւն մ'եղաւ : Մարդինն ալ
ասոր վրայ մեծապէս ուրախացաւ , բայց աւել-
ցուց լսելով , որ ես այնչափ ատենուան համար

աս ձեր հիւրասիրութիւնը կ'ընդունիմ, մինչեւ
որ աղէկ մը վրանիս չորցընենք եւ զգեստ հո-
գանք. անկից ետքը անմիջապէս իմ եղբօրս քո-
վը կ'երթամ, որն որ ասկից քանի մը մղոն հեռու
լերան մը վրայ կը բնակի: Իսկ դուք, սիրելի
դրացիներս, այսչափ բազմութեան համար բաւա-
կան տեղ ունեցած պիտ'որ չըլլաք. բայց իմ եղ-
բայրս խոշոր տուն մ'ունի, որուն մեջ ինձի, կնոջս
ու տղոցս համար ստուգիւ սիրով բաւական ըն-
դարձակ տեղ մը կու տայ: Երբոր օդերը քիչ
մը կ'աղէկնան, ու գարունը կը մօտիկնայ, ես ետ
կը դառնամ. եւ իրարու կ'օգնենք մեր կոր-
ծանած տուները շինելու: Միսիթարուեցէք: Երբ
որ մենք մեր ձեռքէն եկածը կ'ընենք, Աստուած
ալ իր օդնութիւնը չուշացըներ: Մտածենք որ
աս գժբախտութիւնը ի վախճանի մեզի մեծ օրհ-
նութիւն կը բերէ:

¶ •

Հահատարիմ՝ շունը:

Մարդին ու Ոդիլա առջի գիշերը իրենց տու-
նը թող տալէն երթալէն ետքը, ջուրի հեղեղը
տան պատերուն զարնուելով՝ խոշոր պատառուած-
ներ յառաջ բերած էր, եւ իրեն ընդարձակ
ճամբայ մը բանալով՝ բոլոր տան կաչ կարասիքն
հետն առած գացած էր: Մինակ խոշոր գերան-
ները՝ որոնք տունը հաստատուն կը բռնէին, քիչ
մը ատեն ջրոյն բռնութեան դէմ կը կենային:
Բայց երբ որ տունը բոլորովին կործանեցաւ, կոր-
սուած տղան՝ իր որրոցովը մղոն մը հեռու ջուրին
վրայ լողալով վար տարուեցաւ: Կաեւ գետին
վարի կողմերն ալ նոյն խեղճ տեսարանին զոհ ե-
ղած էին: Զրէն ցած եղող ամէն գեղերն ու

դաշտերը ջրերուն տակ ծածկուեցան՝ շատ մարդ
կենաց վտանգաւ. ունեցածնին կորսընցուցին։ Իսկ
որրոցը՝ լողայով բլուրի մը վրայ գտնուած գեղին
առջեւէն անցնելով՝ հօն տեղ մը ապահովուած
մնացած էր։ Գեղին բնակիչքը՝ ապշած ու զար-
հուրած. կը տեսնէին որ ջռերը իր ալիքներուն վրայ
զանազան բաներ բեռնաւորած կը տանի, զորօրի-
նակ, սեղան մը, մնտուկ մը, տակառներ, ջաղաց-
ներ, ու յարդով ծածկուած տանիքներ։ Իսկ
քանի մը յանդուգն տղաք ալ տուներնէն դուրս
ելած գետին եղերքը կեցած ամէն բան աղէկ մը
կը դիտէին։ Մէյ մ'ալ տղոցմէ մէկը, որն որ
սուր աչուրներ ունէր, պոռալու սկսաւ. Նայե-
ցէք նայեցէք, գետին վրայ որրոց մը կը լողայ։
Ուրիշ տղայ մըն ալ, որուն աչուրներն ալ բաւա-
կան սուր էին, բայց նայեցէք, ըսաւ, անոր ե-
տեւէն շուն մըն ալ կ'երթայ լողալով, եւ զանի-
կա գէպ ի ցամաք կը քաշէ։ Ստուգիւ, ըսաւ մէկ
երրորդ մը. բայց խեղճ շունը պարապ կ'աշխա-
տի, արդէն շատ յոգնած կ'երեւայ, եւ ջուրին
սաստկութեան դէմ չիկրնար դնել, նայեցէք.
Ինչպէս սառոյցներուն խոշոր կտորները իրեն ար-
գելք կ'ըլլան։ Իսկ քանի մը մարդիկ, գետին
քովը հաստատուն սառոյցներու վրայ կեցած եր-
կայն ձողերով՝ տակառները, մնտուկներն եւ ու-
րիշ կաչ կարասիքը դուրս հանելու զբաղած էին։
Իրենցմէ մէկը, երիտասարդ ձկնորս մը, որրոցը
տեսնելով՝ կանչեց. Ստուգիւ տղան մէջը պիտոր
ըլլայ. վասն զի շունը պարապ որրոցին ետեւէն
չիյնար. Ելէք, եղբարք, փութանիք, տղան աղա-
տենք. պէտք չենք շունէ մը վար մնալ։

Աս ըսելով, առանց վտանգին միտ դնելու, նաւի
մը մէջ ցատքեց, մէկալ երկուքն ալ անոր հետեւե-
ցան։ Մէծ գժուարութեամբ որրոցին մօտիկցան,
տեսան որ ստուգիւ տղան մէջն է, որրոցը նաւին
մէջ առին, եւ յաջողութեամբ ցամաք հանեցին։

Հոլոր բազմութիւնը ամէն կողմանէ ժողվուեցաւ որրոցին քովը տղան տեսնելու : Գետեղերը գտնուած մարդկանց մէջ հարուստ գինեվաճառ մը կար Պլանդ անունով, որն որ իր կնոջը ու պղտիկ տղուն հետ հոն եկած էր, եղածները տեսնելու համար : Տիկինն ալ ուղեց աղատած տղան տեսնել : Քովինները Պլանդին աղաչանօքք տեղ բացին : Ո՞չ Տէր Աստուած, կանչեց տիկինը, երբ որ որրոցին քովը եկաւ նէ, աս ինչ սիրուն տղայ է : Ո՞չ նայեցէք ինչպէս անոյշ կը քնանայ . ոչ վտանգի մէջ ըլլալը եւ ոչ ալ աղատած ըլլալը գիտէ : Ստուգիւ Աստուծոյ աչքը աս տղուն վրայ կը հսկէ :

Տիկինը քանի մը շաբաթ յառաջ իր մէկհատիկ մանչ զաւակը կորսնցուցած էր : Ուստի ասոր համար իր էրկանը դարձաւ ու ըսաւ . Նայէ, սիրելի Դանիէլս, ինչպէս աս տղան մեր մեռած տղուն կը նմանի : Եւ գրեթէ նոյն տարիքն ալ ունի : Ինծի այնպէս կ'երեւայ որ Աստուած մեր տղան առնելով՝ ասիկա անոր տեղ մեղի պարգեւել կ'ուզէ : Դուն ինչ կ'ըսես, չե՞նք կրնար աս հրեշտակային տղան քովերնիս առնուլ պահպանել ու դաստիարակել . գուցէ իր ծնողը ջրերուն մէջ մեռած են եւ կամ թէ զիրենք գտնելը անկարելի է :

Պարոն Պլանդ սկսաւ ծիծաղիլ ու գլխովը նշան ընելով, Առնունք, առնունք, ըսաւ, մենք ալ աս երէք մարդիկներուն ու նոյն շան պէս բարիք մ'ըրած ըլլանք :

Ամէն հոն եղողները՝ Պլանդին եւ անոր կնոջը մարդասիրութեան վրայ ուրախացած ու սաստիկ շարժած իրարու մէջ կ'ըսէին . Ահաւասիկ ան գեղեցիկ առակը կը կատարուի, թէ Աստուած տղոց իրենց երջանկութիւնը անոնց քնոյն մէջ կու տայ : Աստուած որբերը պյսպէս կը հոգայ, իրենց ուրիշ հայր մը տալով :

Խակ երեք ձկնորսները, որոնք մինակ տղան եւ իրենց կեանքը ազատելու միտ դրած էին, շունը ամենեւին չեին հոգացած: Բայց նոյն հաւատարիմ շունը, յանկարծ ցամաք հասաւ, եւ վրայի ջուրերը քանի մ'անգամ զօրաւոր թօմթուելով, ժողվուած մարդիկները ջուրերուն սրսկմանէ անմիջապէս իրարմէ բաժնուեցան: Շունը ան ատեն ուրախութենէն սկսաւ հաջել, ու պոչը շարժելով երբեմն աս եւ երբեմն մէկալ ձկնորսին վրայ կը ցատքէր, իբրեւ թէ տղան ազատելնուն համար անոնց շնորհակալ ըլլալ կ'ուզէր: Աս տեսնելով Պր. Պլանդ, դարձաւ ըսաւ. Նայեցէք, ինչպէս աս շունը շնորհակալ կ'ըլլայ, ուրեմն մարդիկ ալ անշնորհակալ պէտք չեն ըլլալ. աս ըսելով քսակէն Յ ոսկի հանեց, ան երեք ձկնորսներուն երկերկու հատ տալու համար: Բայց անոնք չեին ուղեր ոսկին առնուլ: Մենք ինչ որ ըրինք նէ, կ'ըսէին, քրիստոնէական սիրոյ համար ըրինք, եւ ոչ թէ մնոտի վարձուց համար: Պր. Պլանդ պատասխան տուաւ թէ, Շատ աղէկ կ'ընէք որ ձեր աղնուական գործողութեան համար ամենեւին վարձք մը չէք պահանջեր, բայց ես չեմ կրնար ձեզի տուած փոքրիկ վարձքս ետ առնուլ: Աստուած գաւաճմը ցուրտ ջուր տուողին վարձք խոստացաւ: Ինք կ'ուզէ որ մենք ալ մեր բարերարները անվարձ չժողունք: Ուրեմն ընդունեցեք, աս փոքրիկ ընծամ՝ զորն որ մեծաւ ուրախութեամք սրտի կուտամ ձեզի ձեր արգեանցը համար:

Լաւ է կ'առնունք, ըսաւ ձկնորսներէն ամենէն պղտիկը, եւ ան ստակը մեր գեղին խեղճ եղբարցը կը բաշխնք, որոնք աս դժբախտութենէն շատ մեծ վնաս կրեցին:

Խակ շունը, որբոցին քով ժողվուած մարդիկները պատուելով մինչեւ տղուն քովը գացած էր, եւ իր ուրախութենէն հաջելովը տղան արթընցուց, որն որ սկսաւ լալ: Տիկին Պլանդ, մեծ գո-

բովով զի՞նքը գիրկն առաւ ու պատաւ։ Տղան զըւ-
արթ աչուըներովով չորս դին կը նայէր, բան մը
փինտոելու պէս։ Անշուշտ մայրդ կը փնտոես, ըստ
տիկինը, ո՛չ Աստուած գիտէ անոր հիմակ ուր ըւ-
լալը. թէ որ ալեաց մէջ իր գերեզմանը գտած
չէ նէ։ Բայց մի լար, սիրելիս. հիմակու հիմակ
ես եմ քու մայրդ։ Աս խօսքերով տղան առաւ
իր տունը տարաւ, որն որ շատ գեղեցիկ էր ու
մեծ պարտէզ մ'ալ ունէր, որրոցն ալ ձկնորս-
ներէն մէկուն բերել տուաւ։ Խսկ հաւատարիմ
շունը ինք իրմէ ետեւէն կ'երթար։

¶ *

Մղորմած մայր։

Տիկին Պլանդ տղան իր խուցն առաւ, եւ ամէն
բանէն յառաջ անոր ետեւէն էր որ տղան կա-
րենայ քիչ մը բան ուտել։ Բոլոր գործքը զին-
քը հոգալն էր։ Անոր փայլուն արծըթէ գգարով
նաշիչէ խիւս կերցուց։ Երեն բարակ կտաւէ ու
կարմիր ժապաւէններով զարդարուն զգեստ հագ-
ցուցած Պր. Պլանդին խուցը տարաւ։ Նայէ, ը-
սաւ, Աստուած մեզի ինչ գեղեցիկ ոսկեգոյն խո-
պոպիկներով զուարթ ու կապոյտ աչուըներով
ու վարդագոյն կարմիր երեսներով տղայ մը խաւ-
րեց. ինչպէս մատաղ ու առողջ է։ Բայց մենք,
ըսաւ, ուրիշ հարկաւոր բան մ'ունինք մտածե-
լու։ Տարակոյս չկայ որ Ունոսի երկու կողմի
բնակիչքը քրիստոնեայ ըլլալով, տղան հարկաւ
մլրտուած պիտ'որ ըլլայ, եւ արդէն ալ քանի
մ'ամսուան կ'երեւայ։ Բայց դժբախտութեամք
սիրուն տղուն մլրտութեան անունը չենք գիտեր։
Աւստի պէտք ենք իրեն անուն մը տալ. Ըսէ տես-
նենք, ինչպէս կանչենք իրեն։

Մովսէս կանչենք, ըսաւ Պր. Պլանդ. որով հետեւ ինչպէս Աստուած կարածիւթով ծեփուած կողովին մէջ դրուած Մովսէսին վրայ հսկեց, նոյնը ըրաւ աս հրեշտակային տղուն որրոցին վրայ ալ: Ինչպէս անիկակ, այսպէս աս ալ ջրէն ազատեցաւ: Ասոր համար Մովսէս անունը շատ յարմար է, նոյն անուամբ կը կանչենք զինքը:

Չէ. ըսաւ, Տիկինը, աս անունը չեմ ուզեր ես: Աս Հրէայի անունը քրիստոնէից մէջ սովորական անուն չէ: Տղուն Դանիէլ կանչենք: Այսպէս կը կոչուիս դուն. աս անունն ունէր մեր յառաջուան տղան, որն որ մահուան զրհ եղաւ: Աս անուան համար, տղուն վրայ կրկին սէր կ'ունենամ:

Պր. Պլանդ սկսաւ ծիծաղիլ, որ իր կինը ամենեւին միտ չիդներ որ Դանիէլն ալ Հրէայի անուն է: Բայց ի վերայ այսր ամենայնի, Լաւ է, ըսաւ, թող Դանիէլ կոչուի տղան: Աս ալ գեղեցիկ ու յարմար անուն մըն է: Ինչպէս որ Աստուած Դանիէլը առիւծներուն գուբէն ողջ գուրս հանեց, այսպէս ալ աս տղան մահուան վտանգէն փրկեց: Աստուած տայ որ աս տղան ալ Դանիէլի պէս, բարեպաշտ, խելացի ըլլայ, յԱստուած վստահութիւն ունենայ, ու Աստուծոյ սուրբ պատուիրաններուն հնազանդ ըլլայ:

Յուսանք, ըսաւ Տիկինը, քաղցր հայեցուածով մը տղուն նայելով, որ աս ալ Դանիէլին պէս, լի շնորհօք կը մեծնայ ու կը զարդանայ: Եկու, ուրեմն, սիրելի Դանիէլս, ըսաւ, մայրը, եկու քեզի աղուոր ու փափուկ անկողին մը պատրաստեմ, զանազան զարդերով ու ծոպքերով. իմ մեռած տղուս համար պատրաստած բոլոր զգեստեղէնները քեզի ժառանգութիւն թող ըլլան: Անոնք նորէն դուրս հանեմ ու մաքրեմ:

Շատ աւելի աղէկ կ'ըլլայ, ըսաւ Պր. Պլանդ, թէ որ տղան բարեպաշտութեան ու քրիստու-

նէութեան մէջ կրթենք, քան թէ աւելորդ զարդերով զարդարենք:

Ան կողմանէ իրաւունք ունիս, ըսաւ Տիկինը, աս բանիս երկուքնիս ալ փոյթ պէտք ենք տանիլ. եւ ձեռքը երկնցուց խոստանալով, եւ տղան առած նորէն խուցը գնաց:

Հաւատարիմ շունը միշտ մէկտեղ կ'երթար կու դար: Եւ տղան ալ բոլորովին ապահովութեան մէջ տեսնելով, հանդարտեցաւ: Քիչ մը կերակուր ալ ուտելէն ետքը, տնէն դուրս ելաւ, ու գետին վրայէն լողալով՝ շուտ մը դիմացի եղերքն անցաւ ու դէպ ի վեր վաղելով աներեւոյթ եղաւ:

‘Այս սիրելի Հիլտէկարտ, ըսաւ Պր. Պլանդ իր կնոջը, հոգեզաւակդ շատ շուտով պիտ'որ կորսունցընես: Ապահով եղիր որ շունը տղուն ծնողացը դարձաւ գնաց, եւ զիրենք քիչ մը ետքը հոս պիտ'որ բերէ:

Ո՛հ, ըսաւ հառաչելով Տիկինը, բարի ծնողաց ողբը կրնամ երեւակայել: Փորձով գիտեմ թէ ինչչափ ցաւ կը պատճառէ սիրելի տղու մը կորուսոր: Անոր համար շատ սիրով ետ կը դարձընեմ ան տառապեալ ծնողաց իրենց սիրելի որդին: Բայց զինքը նորէն կորսունցընելս ինծի շատ ծանըր պիտ'որ գայ:

Բայց հիմա կեցիր, ըսաւ Պր. Պլանդ, վերջը տեսնենք, ինչ պիտ'որ ըլլայ: ‘Նախ եւ յառաջ շան դառնալուն սպասենք, որն որ անտարակոյս առանձին պիտ'որ չգայ:

Երեք օրէն ետքը, երբ որ Պր. Պլանդ ու իր կինը տղան գիրկը՝ իրիկուն մը բազմոցի վրայ նստած ընտաներար խօսակցելու վրայ էին, մէկէն հաւատարիմ շունը սենեակը մտաւ, ու պոչը խաղցընելով ու հաջելով տղան՝ Պր. Պլանդն ու Տիկինը ողջունեց: Բայց քիչ մը ետքը գլուխը նորէն կախեց ու շատ տրտում կ'երեւար. եւ

անկից ետքը ալ ամենեւին տունէն հեռանալու բաղանքը չիցուցուց : Ինծի այնպէս կ'երեւայ որ, բաւ Պր. Պլանդ, շունը տղուն ծնողքը չէ կրցած գտնել, անտարակոյս նոյն մեծ հեղեղին դժբախտութեան ատեն ալեաց զոհ եղած պիտ'որ ըլլան : Ասկից ետքը շան Հաւատարիմ կանչենք, որովհետեւ իբրեւ հաւատարիմ տան շուն մը իր պարտքը հաւատարմութեամբ կատարեց : Մենք ալ նայինք որ աս տղան վրանիս առինք նէ՝ հաւատարմութեամբ հոգանք : Եւ ձեռքերնէս եկածին չափ զինքն աղեկ դաստիարակենք :

Վսոնց տալու դաստիարակութիւնը ստուգիւ շատ տարբեր էր անկէ՝ զորն որ բուն տղուն ծնողքը պիտ'որ տային : Պր. Պլանդ այնպէս մարդ մըն էր, որ կրօնը ամէն բանէն վեր կը դասէր . իր վիճակին գործքերուն մէջ անդադար կ'աշխատէր, եւ իր արդարասիրութեան ու քաղցրաբարյութեան համար ամենէն կը մեծարուէր ու կը սիրուէր : Իր կինը բարեպաշտութեան ճշմարիտ պատկեր մըն էր, առտուրնէ մինչեւ իրիկուն տան մէջ առտնին բաները հոգալու կը զբաղէր, եւ իբրեւ բարի ու մարդասէր տանտիկին մը՝ աղքատաց ալ մեծ բարիք կ'ընէր : Եւ աս ընտանեաց գլխաւոր գործքը աղօմքն ու աշխատութիւնն էր : Տան մէջ բարեպաշտական գործքերը երբեք զանց չէին առնուեր, որոնց մէջ ներկայ կը գտնուէր նոյն իսկ Պր. Պլանդ, եւ անձամբ առտու եւ երիկուն աղօմքին գլուխ կ'ըլլար եւ հոգեւոր ընթերցուածները ինք կ'ընէր : Կիրակի ու տօն օրերը բոլոր ծառաները եկեղեցի կը խաւրէր, աստուածային պաշտամանց ներկայ գտնուելու համար, եւ անոնց ուրիշ հոգեւոր պարտուցը վրայ կը հսկէր :

Վս կերպով՝ մեր սուրբ կրօնին բարի զգած մունքները՝ պատիկ Դանիէլին սրտին մէջ փափուկ հասակին մէջ արմատ ձգեց : Տղուն ունեցած

զբաղմուքները իր տունը ունենալու դաշտային զբաղումներէն բոլորովին զատ զբաղմունքներ էին: Պէտք էր որ ան ամեն բաները սորվէր՝ ինչ որ վերջէն վաճառականութեան համար հարկաւոր կրնար ըլլալ նէ: Եւ Պր. Պլանդին՝ տղէն պահանջած փոյթն ու Ճշգութիւնը նոյնն է՝ ինչ որ Հօրը քով պիտ'որ պահանջուէր նէ: Տղան հասարակաց դասատուն մը խաւրուեցաւ կրօնին վերաբերեալ բաները սորվելու համար. անկից ուրիշ դասատուններ: Բաց ասկից, Պր. Պլանդ, իրեն համար տունը զատ վարպետ մը բռնեց, Գաղղիերէնի, Աշխարհագրութեան, Բնագիտութեան ու Պատմութեան դաս տալու համար:

1002 Ու Շայրը ու թէ մայրը դաստիարակելու մէջ միաբան կը գործէին. մէկուն խստութիւնը մէկալին զիջմամբն ու հեղութեամբը կը չափաւորուէր: Գանիէլ Հօրը մանկական երկիւղածութիւն ու մեծարանք՝ իսկ մօրը վստահութեամբ խառն սէր մ'ունէր: Երկիւղը զինքը ապօրինաւոր բան մ'ընելէն ետ կը կեցընէր, իսկ սէրը բարի գործելու յորդոր մը կ'ըլլար:

Պանիէլ կամաց կամաց կը մեծնար ու շատ հանճար կը ցուցընէր. եւ դասատան ընկերներէն ամենէն առջինն էր. որովհետեւ շատ փութով կը սորվէր, եւ միշտ կը ջանար որ իր ծնողքը գոչ ընէ: Երկուքն ալ զինքը իրենց բուն որդւոյն պէս կը սիրէին: Տղան ալ զիրենք իր Ճշմարիտ ծնողքը կը համարէր. որովհետեւ անոնք իրեն ամենեւին բան մը չէին իմացուցած որ ինք անոնց հոգեղաւակն է, եւ առիթ ալ չկար ուրիշ կողմանէ գիտնալու: Որովհետեւ երբ որ ինք գեռ երկու տարեկան էր, Պ. Պլանդ Քէօլնի մէջ խանութով մէկտեղ մէծ տուն մը ժառանգած եւ հոն փոխագրուած էր, ու մինչեւ նոյն ատեն բնակած տունն ալ վարձու տուած էր: Գաղքին մէջինները Գանիէլը՝ Պր. Պլանդին որդին գիտէին:

Եւ Պր. Պլանդ, գեռ Քէօլն չեկած, անոր իր մականունը տուած եւ իր ընչից մէկ մեծ մասին ալ զինքը ժառանդ կացուցած էր: Դանիէլ աս մեծ բարերարութեան ինք զինքը արժանի կացուց եւ իր երկրորդ ծնողացը մեծ պատիւ եւ ուշախութիւն պատճառեց:

Ե.

Չոհնը նորին կը զոհարթանայ:

Երբ որ Պլանդ պատանին 14 տարեկան եղաւնէ, խանութին մէջ մեծ ու երեւելի ծառայութիւններ կ'ընէր: Իր գեղեցիկ գրովը վաճառականական նամակներ կը գրէր, այնպէս որ իր երկրորդ հայրը անոնց մինակ կը ստորագրէր, նոյնպէս Պր. Պլանդին բերնով ըրած յանձնարարութիւնները ճշդիւ կը հոդար:

Պր. Պլանդ իրիկուն մը զինքը դէպ ի Ռենոս գետ խաւրեց որ երթայ նաւերուն մաքսատան մէջ քանի մը բան տեղեկանայ: Իրիկունը շատ գեղեցիկ էր, եւ Դանիէլ շատ ուրախացած էր որ քաղքին մէկ մեծ մասը պիտ' որ կարող ըլլայ ժուռ գալ: Օդը շատ տաք ըլլալուն՝ բարակ ամարուան զգեստ մը հագաւ, գլուխն ալ թեթեւ դլխարկ մը դրաւ ու ձեռքը ոսկի դլխով դաւազանն առնելով դռնէն դուրս ելաւ. շունն ալ իրեն ընկերացաւ:

Երբ որ Դանիէլ մաքսատան մէջ գործքը լմբնցուցած էր, տեսաւ որ վերէն նաւ մը եկեր է եւ երկրորդ օրն ալ Հոլանտա կ'ուզէ երթալ: Մէջի Ճամբորգները մէկիկ մէկիկ դուրս կ'ելլէին ու խել մը տղաք ժողվուած, մէկը կ'ուզէր անոնց Ճամբայ ցուցընել, մէկալը մէկ ուրիշն մը բեռը ձեռքէն կ'առնուր տանելու համար, մէկ ուրիշ

մը կը հարցընէր թէ որ պանդոկը կ'ուզէ գիշերը անցընել: Վերջապէս ճամբորդներուն մէջ մէկ մարդ մ'ալ կար՝ որն որ ծանր բայց աղքատ մէկը կ'երեւար. երբ որ տղուն մէկը ասոր ալ հարցուց թէ որ պանդոկը պիտ'որ օթեւանի, պատասխան առաւ թէ. Ես նաւուն վրան պիտ'որ անցընեմ գիշերը, պանդոկը ինձի շատ սուղ կը նստի. իմ իրիկուան ուտելիքս կտոր մը սեւ հացէ, զորն որ քսակիս մէջ կը կրեմ. եւ խմելիք ալ ահաւասիկ գետը ինձի առատութեամբ կը մատակարարէ:

Դանիէլ գթացաւ աս աղքատ մարդուն վրայ, որն որ շատ աղէկ մարդ մը կ'երեւար, եւ անոր մօտենալով ըստ, թէ որ չէք նեղանար նէ, կ'ուզէի ձեզի քիչ մը գինիի ստակ տալ. գինին ճամբորդի մը համար ջրէն շատ աւելի աղէկ է, մանաւանդ գետի ջրէն: Սիրելի Պարոնս, ըստ մարդը, ես ստոյգ է որ ողորմութենէ ապրելու չեմ վարժած, բայց որովհետեւ դուն խիստ բարեկամաբար նցնը ինձի կ'ընծայես, անոր համար չեմ կրնար չէ ըսել չառնուլ: Բոլոր կենացս մէջ առջի անգամն է որ ողորմութիւն կ'ընդունիմ, Աստուած օրհնէ զքեղ աս պարգեւիդ համար:

Դանիէլին՝ օտարականին մօտիկցած ատեն, շունը դէպ ի գետ վազած էր ծարաւն անցընելու համար. երբոր դարձաւ նէ՝ յանկարծ մարդուն վրայ ցատքեց եւ որչափ զօրութիւն ունէր նէ սկսաւ հաջել եւ այնպէս չափէ դուրս ուրախութիւն կը ցուցընէր որ կածես թէ խենթեցած է: Մարդն ալ բոլորովին ինք իրմէ ելած սկսաւ պոռալ. Վալտի, դռւն ես. այսչափ տարիէ ետեւ դարձեալ զքեղ պիտի գտնեմ եղեր. ինչ պէս հոս եկար:

Ըունը կ'երեւայ թէ զքեղ շատ աղէկ կը ճանչնայ, ըստ Դանիէլ: Գուցէ ատենօք ձերը եղած ըլլայ:

Վայու իմն էր, կրկնեց մարդը, ես այնպէս կը կարծէի որ իմ հաւատարիմ շունս տասուիրեք տարի յառաջ ջուրին մէջ խղդուած ըլլայ, երբ որ Ռենոս գետը ողողեց ու բոլոր տունս առաւ տարաւ: Ամենեւին չէի կարծեր որ մէյ մ'ալ կարող պիտ'որ ըլլամ զինքը տեսնել. Բայց ո՞չ, ըստ մարդը՝ աչուրները սրբելով, նոյն ատեն ու րիշ մէկ մեծ կորուստ մ'ալ ըրի, որն որ ետպիտ'որ չդառնայ:

Դանիէլ հարցուց թէ ի՞նչ է աս աննորոգելի կորուստը: Ան ատեն մարդն սկսաւ մանրամասն պատմել թէ ի՞նչպէս Ռենոս գետին ողողելու ատեն՝ յանկարծ գիշերը քնոյն մէջ զարհուրած, ինք եւ իր կինը ամէն ջանք ի գործ դրին իրենց տղաքը խղդուելու վտանգէն ազատելու, եւ թէ ի՞նչպէս իր պղտիկ տղան նոյն շփոթութեան ու մթան մէջ որրոցին մէջ մնաց եւ վերջէն մաքերնին եկաւ, որ հետերնին չէ. եւ թէ ի՞նչպէս նոյն տան փլատակներուն տակ ջրերուն ալեաց մէջ թաղուեցաւ. եւ ամենեւին ալ զինքը չտեսաւ եւ ո՞չ ալ տեղեկութիւն մ'ունեցաւ վրան:

Վա խեղճ պատմութենէն Դանիէլին սիրտը շարժելով աչուրները լեցուեցան. չէր գիտեր որ ինքն է ան տղան, որուն վրայ կու լար: Եւ սկսաւ զինքը միսիթարել ըսելով, որ ամէն բան պէտք է Աստուծոյ ձեռքէն ընդունիլ, որն որ ամենայն ինչ ի վախճանի ի բարին կը դարձընէ: Ասկից ետքը շատ քաղաքավարութեամբ ու բարեկամաբար հրաժեշտ ուղեց, որովհետեւ ժամանակն ուշացած էր:

Դանի մը քայլ հեռանալէն ետքը սկսաւ շունը կանչել. բայց շունը իր վերստին գտած տէրը չէր ուղեր թողուլ: Բայց բանն ան է որ Դանիէլէն ալ չէր ուղեր բաժնուիլ: Անոր համար մէյ մը Դանիէլին վրայ կը ցատքէր եւ ճամբուն վրայ կը կենար, իբրեւ թէ կ'ուղէր զինքը կեցընել որ

չերթայ, մէյ մ'ալ դարձեալ ետ կը դառնար յառաջուան տիրոջը վրայ կը ցատքէր: Եւ երբոր վերջապէս դանիէլ հեռացաւ նէ, ան ատեն շունը երկուքին մէջտեղը կեցաւ, եւ խեղճութեամբ մէյ մը մէկուն մէյ մը մէկալին կը նայէր, իբրեւ թէ կ'աղաչէր որ իրարմէ չբաժնուին: Եւ երբ որ դա նիէլ դարձեալ ճամբայ ելաւ եւ շունը կը կանչէր, դարձեալ սկսաւ անհանգստութեամբ ասդին անդին ցատքրտել, եւ ամենեւին չէր ուզեր մարդը թողուլ: Այսպէս կէս ժամ տեւեց եւ սկսաւ միժննալ: Աերջապէս դանիէլ մարդուն դարձաւ ըսաւ: Ի՞նչ ընելիքս չեմ գիտեր. ես շատ սիրով կ'ուզէի շունը քեզի թողուլ. բայց իմն չէ, հօրսէ: Թէ որ կ'ուզես մէկտեղ եկու, եւ անիկա թող որոշէ շունը որուն պիտ'որ ըլլայ:

Այսպէս երկուքն ալ սկսան քալել, եւ շունը շարունակ հաջելով ու ցատքրտելով ուրախութիւնը կը յայտնէր:

Զ.

Վերստին տէսութիւն, վերստին նամաչում:

Պր. Պլանդ եւ իր տիկինը ընթրիքին սպասած էին, մինչեւ որ դանիէլ դառնայ: Դանիէլ օտարական մարդը կերակրոյ սենեակը տարաւ, որն որ երկու մեղքամուվ լուսաւորուած էր. եւ ասոնք ճերմակ փռոցով ծածկուած ու արծաթի սպասներով զարդարուած սեղանի մը վրայ կեցած էին: Պր. Պլանդ սկսաւ դանիէլին՝ այսչափ երկայն դուրսը մնալուն համար յանդիմանութիւն տալ: Դանիէլ սկսաւ շան հետ պատահած պատմութիւնը պատմել, որով իր ուշանալը արդարացուց: Պր. Պլանդ սկսաւ շան տիրոջը զանազան հարցումներ ընել, թէ ինչպէս ան շունը ստացած

Էր: Մարդը շարժած սրտով մը պատմեց, թէ
ինչպէս նոյն իրիկունը, երբ որ Ռենոս գետը բո-
լոր գեղը ողողեց, չէ թէ միայն իր հաւատարիմ
շունը, հապա նաեւ իր ամենասիրելի տղան կոր-
սընցուց, որն որ գեռ որրոցին մէջն էր: Անմի-
ջապէս Պր. Պլանդ եւ իր կինը իմացան, որ ան
կորսուած տղան, իրենց Դանիէլ հոգեզաւակը
պիտ'որ ըլլայ: Բայց ի վերայ այսր ամենայնի Պր.
Պլանդ իրբեւ մէկ խօհեմ ու ամէն բան քըն-
նող վաճառական մը ուզեց իրը Ճիշդ քննել:
Ուստի Դանիէլը դիւան խաւրեց, որ հաշուեգըր-
քին մէջէն հաշիւ մը հանեէ բերէ, զորն որ դի-
նեվաճառին մէկը պահանջած էր, որն որ երկրորդ
օրը կանուխ ճամբայ պիտ'որ ելլէր: Դանիէլ դիւան
երթալուն պէս, Պր. Պլանդ մարդուն անունը,
ընակած տեղը, տարին, ամիսը եւ նոյն դժբախտ
իրիկուան ուրիշ ամէն պարագաները ճշդիւ հար-
ցուց: Ի մէջ այլոց, ըսէ ինծի, ըսաւ, նոյն ա-
տենը շունը վզնոց (թասմա) մ'ալ չունէր:

Այս, այս, ըսաւ մարդը, եւ կարմիր կաշիէ
էր, եւ վրան ալ արոյրէ գործուած Յ. Մ. Պ.
սկզբնատառերը կային իմ անուանս, որ է Յով
հաննէս Մարդին Պրաւն:

Լաւ, ըսաւ Տիկինը, որրոցը ինչպէս էր, որուն
մէջ տղան պառկած էր:

Եշեւնափայտէ էր, ըսաւ մարդը, բայց շատ
գեղեցիկ՝ կարմիր ու կապոյտ ներկուած:

Պր. Պլանդ ու տիկինը մարդուն աչուրները
սկսան զննել, եւ թէպէտ հոգերէն ու վշտերէն
երեսը շատ փոխուած էր, ի վերայ այսր ամենայ-
նի արտաքոյ կարգի նմանութիւն կը գտնէին ի-
րենց հոգեզաւակին հետ:

Վ. մենեւին չեմ կարծեր որ, ըսաւ Պր. Պլանդ,
քու որդիդ, զորն որ տասուիրեք տարի յառաջ
Ռենոս գետը ողողած ատեն իր որրոցով առաւ
տարաւ, ջրին մէջ խղդուած ըլլայ. եւ հիմակ ալ
գեռ կենդանի է:

Ի՞նչ . ի՞նչպէս , կանչեց զարմացմամբ մարդը .
Ո՞չ , ո՞ւր է . ո՞ւր է . Ո՞չ , կ'աղաչեմ զիս անմի-
ջապէս իրեն տարէք :

Վրդէն զինքը տեսաք , կրկնեց Պր . Պլանգ .
Նոյն երիտասարդն է , որն որ զքեզ հոս բերաւ :

Ի՞նչ , պոռաց մարդը , այն գեղեցիկ , ազնիւ ե-
րիտասամրդը . ո՞չ Տէր Աստուած ի՞նչպէս զարմա-
նալի են քու ճամբաներդ : Չեսուլներն իրարու
միացուցած երկինք նայեցաւ , երկայն ատեն լուռ
կեցաւ ու աչուլներէն աղբիւրի պէս արցունք կը
հեղուր : Վերջէն հարցուց թէ ի՞նչպէս ազատեցաւ .
ի՞նչպէս աս տունը , աս երջանիկ վիճակը հասաւ : Պր .
Պլանգ համառօտ մը պատմեց , թէ ի՞նչպէս ան հա-
ւատարիմ շունը տղուն ազատելուն պատճառ եղաւ :

Մենք , ըսաւ Պր . Պլանգ , մատաղ տղան հո-
գեղաւակ առինք ու զինքը կրթեցինք : Ինքն ալ
շատ աղէկ վարուեցաւ , եւ մեղի ալ մեծ ուրա-
խութիւն պատճառեց : Եւ որովհետեւ իր մկրտու-
թեան անունը չեինք գիտեր , անոր համար անու-
նը Գանիէլ գրինք : Եւ ամենեւին իրեն չենք ի-
մացուցած որ ինք մեր հոգեղաւակն է . անոր հա-
մար ալ զմեզ իր ճշմարիտ ծնողքը կը համարի :
Հիմակ ես զինքը աս խորհրդոյն լուծման կը պա-
տրաստեմ , եւ դուն ալ , սիրելի բարեկամ , քիչ
մը կազզուրելու հարկաւորութիւն ունիս : Ահաւա-
սիկ Գանիէլ կու գայ : Հիմակու հիմա քիչ մը
սա քովի խուցը երթայիք :

Կ ատ սիրով , ըսաւ մարդը՝ արտաքոյ կարգի
ուրախացած . ինծի քիչ մը առանձին տեղ մը
հարկաւոր է , որ հոն Աստուծոյ շնորհակալ ըւ-
լամ , ինծի այսպիսի մէկ մեծ ուրախութիւն մը
պատրաստելուն համար :

Դանիէլ լմբնցուցած հաշիւր ձեռքը խուցը
մտաւ : Բայց երբոր շունը հոն կեցած , իսկ օտա-
րականը հոն չտեսաւ նէ , դարձաւ հօրը ըսաւ ,
Սիրելի հայր , վերջապէս մարդը գոհ ըրիք :

Աիրուն Գանիէլս, պատասխանեց Պր. Պլանդ, Հիմակ եկու քովս նստէ, քեզի հետ խօսելիք ունիմ: Քիչ մը հեռուանց զինքը պատրաստելէն ետքը՝ ըստ, Մենք քու ծնողքդ չենք, ինչպէս որ դուն մինչեւ հիմա կը համարէիր:

Դանիէլ աս տեղեկութեան վրայ խովեցաւ, եւ այլայլութենէն լեզուն գրեթէ բոնուած էր եւ բառ մ'ալ չէր կրնար արտաբերել: Բայց քիչ մը ետքը դարձաւ ըստ: Ով իմ սիրելի ծնողագիրներս, աս ինչ մեծ բարիք էր որ դուք ինծի ըրիք: Ինչ անպատճելի սէր էր որ ինծի ցուցուցիք, մանաւանդ ինծի պէս հոգեղաւակի մը: Բոլոր կենացս մէջ աս բանիս համար ձեզի շնորհակալ պիտ'որ ըլլամ: Բայց ուստի է որ աս գաղտնիքը դուք հիմակ ինծի կը յայտնէք: Բայց կը յուսամ որ զիս մերժելու միտ չունիք:

Չէ, ամենեւին չէ, կրկնեց Պր. Պլանդ. Կեցիր քիչ մ'ալ մտիկ ըրէ: Ուենոս գետէն ազատած տղան դուն ես. իսկ ան մարդն ալ, որուն դուն նաւուն քով պատահեցար, քու հայրդ է:

Անիկա՞ կանչեց Գանիէլ զարմացած. ինչպէս բարի ու արդար մարդ մը կ'երեւար:

Պր. Պլանդ զինքը փորձելու համար, ըստ. Աղէկ մարդ, բայց աղքատ. դուն մեր խնամքովը հարուստ ես, իրեն հարկաւորութիւն չունիս: Բաց ասկից իր աղքատութիւնը քեզի այնչափ պատիւ չըներ: Ասոր համար մտածեցի որ ձեռքը քիչ մը ստակ տակ եւ իր հայրենիքը խաւրենիք:

Ո՞չ, Տէր Աստուած, կանչեց Գանիէլ. բայց գեռ զինքը նաւ խաւրած պիտի չըլլաք: Կ'աղաշեմ թող տուէք զիս որ իրեն երթամ: Կ'ուղեմ անոր հայրենի դէմքը անդամ մ'ալ տեսնել, եւ վիզը փաթթուելով լալ: Բայց կը յուսամ որ ըսածնիդ ստոյգ չէ: Եւ եթէ հայրս, աշխարհիս ամենէն աղքատն ու դժբախտն ալ ըլլայ, այսու ամենայնիւ իմ հայրս է: Ամենեւին անոր

աղքատութեանը համար չեմ ամչնար, եւ ես ինչ
որ ունիմ նէ անոր հետ կը բաժնեմ:

Դանիէլին հայրը՝ որն որ քովի խցին գուռը
կէս մը բաց ըլլալով՝ Դանիէլին խօսածները բու-
լոր լսած էր, մէկէն գուռը բացաւ ու Դանիէլին
վրայ վազեց ըսելով, Ո՛վ որդեակ իմ: Նոյնպէս
Դանիէլ ալ, Ո՛վ հայր իմ, կը գոչէր: Երկուքն
ալ իրարու փաթթուեցան ու քազցր արցունքներ
թափեցին:

Ե •

Մարդասիրութիւն ու շնորհակազութիւն:

Տիկին Պլանգ հրամայեց որ ուրիշ մէկ հոգւց
համար ալ սեղանի սպասք բերեն, եւ Դանիէլին
հայրը ընթրիքի հրաւիրեց: Սեղանի ատեն Պր.
Պլանգ Մարդինին հետ շատ զուարթութեամբ կը
խօսէր, եւ իր հիւրին այնպէս բարեսիրտ եւ խո-
չեմ մարդ ըլլալուն վրայ շատ ուրախացած էր:
Խօսակցութեանց մէջ աս ալ հարցուց իրեն, թէ
ինչ պատճառէ շարժեալ աս ճամբորդութիւնը
կ'ընէ: Մարդին պատմեց իրեն, որ Ճոշանտայի մէջ
իրեն ժառանգութիւն մ'ինկած է, ուստի կ'երթայ
որ առնու: Ան սոսկալի ողողմանէն յառաջ, ըսաւ,
ես շատ աղէկ վիճակի մէջ կ'ապրէի: Բայց ան
մեծ դժբախտութիւնը զիս բոլորովին կործանեց:
Հարկ եղաւ որ տունս հիմանց նորէն շինեմ, նոյն
իսկ կաչ կարասիքն, այգեգործութեան ու թափ-
չութեան ամէն հարկաւոր գործիքները նորէն հո-
գամ. եւ այսպէս ի հարկէ պարտքի տակ ինկայ:
Աս վերջի երկու տարիները ձմեռը սաստիկ խիստ
ըլլալով՝ այդիս ալ չյաջողեցաւ, եւ հիմակ ալ
յաջողելու յշս չկայ: Եւ բոլոր ճգամբս աշխա-
տելու ալ ըլլայի, անկարելի էր որ այնչափ պարտ-
բար. Ահա.

քին տակէն աղատէի: Աս վիճակիս մէջ յանկարծ լուր առի որ ինծի ժառանգութիւն մ'ինկած է, որն որ մէկ քանի հարիւր փիորինի կը հասնի. աս բանս զիս եւելօք ուրախացուց: Եւ որովհետեւ դժուարութիւն կը հանէին նոյնը ինծի անցընելու, անոր համար որոշեցի որ անձամբ հոն երթամ՝ եւ դատաստանաւ ձեռք բերեմ: Ասով ալ թէ արդեօք ստակը պիտ'որ ընդունիմ, ան ալ տարակուսական է:

Բայց կը յուսամ որ, ըսաւ Պր. Պլանդ, հարկաւոր թուզթերը ունիք, չէ:

Այս ունիմ, պատասխանեց Մարդին, եւ թերթակալէն թուզթերը հանեց Պր. Պլանդին տուաւ: Պր. Պլանդ աղէկ մը աչքէ անցընելով, տեսաւ որ ամէնն ալ ի կարգի են. տեսաւ միանգամայն որ տարակուսական է թէ արդեօք Մարդին իր պահանջման պիտ'որ հասնի: Եւ եթէ հասնելու ալ բլայ, ըրած ծախքը գուրս հանելով իրեն բան մը պիտ'որ չմնայ: Բայց Պր. Պլանդ, որն որ թէ հարուստ եւ թէ միանգամայն աղնուասիրտ մէկն էր, դարձաւ՝ Գիտես սիրելի բարեկամն, ըսաւ, նախ քու ճամբորդութիւնդ գէպ ի Հոյանտա քեզի շատ ծանր է. եւ երկրորդ պիտ'որ ստիպուիս երկայն ատեն հոն կենալ, աշխատիլ ստակդ ձեռք բերելու համար: Ուստի ես նոյն ստակը քեզի ամբողջ կը վճարեմ. իսկ գուն անոր տեղը ինծի կատարեալ: Իշխանութիւն տուր, նոյն ստակը պահանջելու, եւ ես ան ատեն իմ գործակախս կը յանձնեմ Ամսդերտամ՝ որ նոյն ստակը ինծի հոգայ:

Մարդին աս առաջարկութեան վրայ չափէ դուրս ուրախացած էր, եւ մեծ շնորհակալութեամբ յանձն առաւ աս խոստումը, թէպէտ ինք բարերարութեան մեծութեան աղէկ չէր թափանցեր, եւ չէր գիտեր որ Պր. Պլանդ ստակին մեծ մասը իրեն կը պարդեւէ:

Տեկին Պլանդ՝ որ իր էրկանը պէս մարդասէր ու բարերար էր, Հիմա Մարդինին կնոցն ու մէկալ որդւոցը վրայ ընդարձակ տեղեկութիւն առնելէն Ետքը՝ դարձաւ ըստ անոր. Սիրելի Մարդին, ահաւասիկ Հոլանտա Ճամբորդութիւնդ ետ մնաց, ուստի քանի մը օր կրնաս մեր քովը կենալ: Վերջէն Դանիէլն ալ քեզի կ'ընկերանայ ու քանի մը օր ձեր քովը կը մնայ: Ինչպէս որ իր սիրելի հայրը գտնելուն վրայ ուրախացած է, նոյն պէս պէտք է իր սիրելի մայրն ալ տեսնել: Իր քոյրերն ալ տեսնելը իրեն մեծ ուրախութիւն պիտի պատճառէ: Եւ մենք, սիրելի բարեկամ, ամէն հարկաւոր բաները քեզի կը հոգանք, քու վերստին գտած որդւոյդ հետ տուն դառնալու համար:

Մարդին այսչափ բարերարութեան վրայ ապշած, բիւր անդամ կը հաստատէր, որ այսպէս բարերար մարդիկ գեռ տեսած չէր, եւ շարունակ աչուրները լեցուելով աս խօսքերս կ'ըսէր. Զեմ կրնար Աստուծոյ բաւական շնորհակալ ըւլալ, որ ինք գթալով իմ սիրելի որդիս ջրէն ազատած, ու այսպէս աղնիւ մարդիկներուն բերած յանձնած է, որոնք զինքն այսպէս աղէկ կրթեր են. եւ դարձեալ թէ զինքն ինծի զարմանալի եղանակաւ նորէն գտնել տուաւ:

Դանիէլ կեցած իր զուարթացած հօրը Երեսը կը նայէր: Շատ կը բաղձար իր սիրելի մօրը վրայ ալ տեղեկութիւն առնուլ. բայց յառաջադրոյն ոլր. Պլանդին խօսած ատեն քաղաքավարութեան համար երբեք բերանը չէր բացած: Հիմակ աղաչեց հօրը որ իր մօրը ու քոյրերուն վրայ ալ քիչ մը պատմէ: Մարդին ուրախութեամբ պատմեց, եւ իր կնոջը բարեպաշտութիւնը, փոյթը, խոնարհութիւնը, խնայողութիւնն եւ ուրիշ տնային առաքինութիւնները լիարերան նկարագրեց. եւ մեծ ուրախութեամբ ու գոհութեամբ պատմեց նաեւ.

իր երկու որդւոցն ու աղջկանց բարի վարքը։ Զեր
կրնար բաւականապէս գովել անոնց ազնիւ ձիբ-
քը, երկիւղածութիւնը, ծնողաց ունեցած մեծա-
րանքը, հնազանդութիւնը, աշխատասիրութիւնը,
համեստութիւնն ու քաղաքավարութիւնը։ Ամէնն
ալ մեծ ուրախութեամբ մտիկ կ'ընէին. եւ անոր
մտերմութեամբ ու շարժած սրտով խօսելէն կը
համոզուէին որ խօսածները ճշմարիտ են, եւ թէ
ինք բարի ու ազնիւ հայր մ'ըլլալով՝ տան մէջ
խաղաղութիւնն ու սէրը պէտք է որ տիրէ։

Դանիէլ աս ամէն տեղեկութեանց վրայ ար-
տաքսյ կարգի ուրախացած էր, եւ ինք զինք եր-
ջանիկ կը համարէր, որ քիչ մը ետքն ալ իր
մայրն ու քոյրերը պիտ'որ տեսնէ։

Երբ որ մերձաւոր ճամբորդութեան վրայ խօսք
կ'ըլլար, Պէտք եմ, ըսաւ, գացած ատենս մօրս
ու քրուրտոցս մէկտեղ բան մը տանիլ։ Ան աղէկ
է որ խնայութեան արկղս լեցուն է. կ'ուզեմ' ի-
րենց համար զանազան բաներ գնել, միայն թէ
գիտնայի որ ինչ բան իրենց աւելի սիրելի է։

Ես քեզի գնած ատենդ կ'օգնեմ, ըսաւ Տիկին
Պլանդ, եւ կ'աղաչեմ որ իմ կողմանէս ալ քա-
նի մը պարգեւներ հետդ տանիս։

Հատ աղէկ, ըսաւ Պր. Պլանդ, ես ալ ստա-
կով ատ բանին կ'օգնեմ։

Երկրորդ օրը Տիկինը Դանիէլին հետ վաճա-
ռականի խանութ մը գնաց, ու Դանիէլին հօրն
ու երկու եղբարցը համար բարակ ջուխայ, իսկ
մօրն ու երկու քուրերուն համար ալ զգեստցու
գեղեցիկ նիւթեր գնեց, եւ ուրիշ իրենց հաճե-
լի ու օդտակար բաներ ալ հոգաց։ Վաճառակա-
նին ծառան աղէկ բեռնաւորուելէն ետեւ՝ Դանիէլ
ալ երկու թեւերուն տակ մէշմէկ ծրար ունէր։
Երբ որ տուն դարձան ու Տիկին Պլանդ բաղմա-
թիւ գեղեցիկ ու ազնիւ պարգեւները երկայն սե-
ղանի մը վրայ տարածեց, Դանիէլին հայրը զար-

մացաւ մնաց : Տիկին Պլանգ անոր դարմանալուն
վրայ կը զուարձանար , եւ մէկ մեծ կտոր բարակ
գորշ ջռւխայ մը մատովը ցուցընելով ըսաւ . Աս
ջռւխան՝ Դանիէլ ձեզի , իր սիրելի հօրը պարգեւ
կ'ընէ : Ընդունեցէք ուրեմն : Կարելուն ստակը եւ
պիտ'որ վճարեմ , դերձակն արդէն ապսպրուած
է : Այսպէս Դանիէլին հայրը , իր մաշած զգեստ
ներուն տեղ նոր զգեստներ ունեցաւ : Եւ իր
սրտին շնորհակալութիւնը յայտնելու բաւական
խօսք չէր կրնար գտնել : Բոլոր ըսածներն իրեն
քիչ կ'երեւար : Բայց Պր . Պլանգ ըսաւ , որ դա
դրի : Ինչո՞ւ Աստուած մարդիկներէն մէկ քանիին
իրենց հարկաւորութենէն աւելի ինչք ու հարըս
տութիւն տուած է , բայց եթէ անոր համար որ
իրենք ալ , հարկաւորութիւն ունեցողներուն բաժ
նեն : Հարուստ մարդիկ , ուրիշներուն բարիք ընե
լով աւելի մեծ ուրախութիւն կրնան ունենալ ,
քան թէ ուրիշ հազար ու մէկ բաներով , որոնք
ստակով կը ստացուին : Եւ այսպէս ընելով , փոր
ձով կը սորվին թէ ինչպէս ճշմարիտ է Քրիստո
սի մեր Փրկչին խօսքը թէ Բարի է տալը քան
առնուլը :

¶ *

Արախոնթիւն ուրախութեամ վրայ :

Պր . Պլանգին տան բարեկամներէն մէկը դեպ
ի Մայնց վաճառականական ճամբորդութիւն ընել
ուզելով՝ առաջարկեց որ ինք Դանիէլն ու անոր
հայրը մէկտեղ տանի : Շատ աղէկ , ըսաւ Պր .
Պլանգ , անկից ալ մինչեւ իրենց տունը սուրհան
դակի կառօք կրնան ճամբորդել . կառքին ստակը
եւ կը վճարեմ : Ուստի ճամբայ ելան , Եւ հաւա
տարիմ շունն ալ կառքին չետ գնաց . Եւ երբեմն

երբեմն կ'ելքէր կառապանին նստարանին վրայ
հանդարտ կը նստէր: Դանիէլ՝ շան հին վզնոցը
փնտռած ու մէկտեղ առած էր, եւ անոր նորէն
կարմիր կաշի մը անցունել ու վրայի Յ. Մ. Պ.
սկզբնատառերը նորէն ոսկեզօծել տուած էր:

Երբ որ Մարդին՝ Դանիէլ որդւոյն չետ, իր
բնակութեան տեղը կը մօտենար, եւ արդէն չե-
ռուանց թափչի գործարանին պարտէզին մէջ կա-
խուած ճերմակ կտաւները կանանչ թփերուն
մէջէն կը տեսնուէր, շունն ան կողմերը ճանչնա-
լով վար ցատքեց: Ողիլան իր երկու աղջկանց
չետ կտաւներուն վրայ ջուր կը լցցընէր, իսկ իր
երկու տղաքը այդին զբաղած էին: Ծունը Ողիլ-
լային՝ իր յառաջուած տիկնոջը վրայ վաղեց, եւ
ուրախութենէն հաջելով երբեմն վրան կը ցատ-
քէր, երբեմն չորս կողմը կը դառնար: Ողիլան
զարմացաւ մնաց, թէ ինչպէս շունը մէկէն հոս
եկեր է, եւ զինքը գեռ կը ճանչնայ, որուն վրայ
ան դժբախտ դէպքէն ետքը բան մը չէր լած:
Աղջիկներէն մեծը շունը կը յիշէր, բայց զանիկա
չէր ճանչնար: Իսկ երկու տղաքը, այդիէն շան
ուրախական ցատքրտելը տեսնելով, վար եկան-
եւ մեծ որդին շատ տրտմած էր որ իր խաղու-
ընկերը Վալտի, որուն վրայ կորսուած ատեն շատ
ցաւած էր, զինքը չիճանչնար: Ասոնք ամէնն ալ-
մայրը, աղջիկներն ու որդիքը՝ շան անակնկալ
դարձին վրայ զարմացած կեցած ատեննին, սուր-
հանդակի եղջերափողըն ցնծալից հնչիւնը լսե-
ցին. քաջ սուրհանդակէն կառավարուած կառ-
քին ձիերը, գեղին մէջէն երագընթաց ընթաց-
քով եկան Մարդինին տան առջին կեցան: Աս
ինչ է, ըստ Ողիլան, ինչ կայ արդեօք: Անտա-
ռակոյս սուրհանդակը ճամբան սխալած պիտ'որ
ըլլայ: Աս ըսելով կառքին մօտիկցաւ. մէյ մ'ալ
Մարդին կառքէն դուրս ցատքեց: Կինը ուրախու-
թեամբ զինքը բարեւեց, բայց նեղացած դէմքով

մը ըսաւ անոր . Բայց հոգիդ կը սիրես նէ , սիրելի Մարդին , աս ինչ կը նշանակէ . առանձին սուրհանդակի կառօք գալ ինչ պիտ'որ ըլլայ . եւ ինչ կը տեսնեմ , գլխէն մինչեւ ոտք ալ նոր զգեստներ հագեր է . չէ , ստուգիւ ասի եւելօք բան է : Ծունն ալ անտարակցյս , աղէկ վճարելով նորէն ետ առած պիտ'որ ըլլաս . եւ նայէ վզնոցն ալ նորէն շինել տուեր է : Ստուգիւ կ'ըսեմ , ես զքեզ մինչեւ հիմակ խնայող մարդ կը համարէի : Վախնամ թէ ժառանգութիւնը խելքդ գլխէդ առեր է : Եւ թէ որ այսպէս մնխողութեամբ ապրելու սկսելու ըլլաս , ստուգիւ ժառանգած ստակին վերջը շատ շուտ պիտ'որ գայ :

Մարդին ծիծաղելով՝ Մի սրդողիր այնչափ սիրելի Ոդիլա , ըսաւ : Կեցիր նախ սա ծրաբները դուրս հանեմ . եւ պիտ'որ տեսնես որ , ստակին դանկ մ'ալ պակսած չէ : Ծուտ մը բացաւ սընտուկը , զորն որ սուրհանդակը ներս բերած էր , ստակին ծանր քսակն առաւ ու ստակը սեղանին վրայ պարպեց : Տէր Աստուած , պոռաց Ոդիլան , այսչափ ստակ մէկանց կենացս մէջ երբեք տեսած չէի : Աչուրներս կը շլացընէ , եւ ինծի այնպէս կու գայ որ կ'երազեմ : Բայց ըսէ ինծի տեսնեմ , աս զգեստներն ուսկից գտար :

Եսիկա դեռ ամէնը չէ , ըսաւ Մարդին : Դուն ու տղաք ալ այսպէս նոր պիտ'որ հագուիք : Քերած գեղեցիկ ու ազնիւ նիւթերը մէկիկ մէկիկ բացաւ՝ ցուցուց . մութկեկ գոյնովերը քեզի ու բաց գոյներով եղածները աղջկանց համար են ըսաւ . սնտուկին ուրիշ ջուխայ մ'ալ հանեց բացաւ , աս ալ մանչերուն ամբողջ զգեստ շինելու համար է ըսաւ . ասկից զատ մեծ պուրակ մ'ալ կտաւ գուրս հանեց : Սեղանը շատ պղտիկ էր աս ամէն բանը վրան դնելու համար : Ոդիլան , Զէ , շատ բան , ըսաւ , խելքս չիհասնիր , աս ազնիւ վաճառքները ուստի գտար :

Աս ամեն բան, ըստ Մարդին՝ Գանիէլը ցուցնելով, իմ ճամբու ընկերս քեզի բերաւ:

Դանիէլ մէկ կողմբ կեցած էր: Մայրն ու տղաքը իրենց ուրախութեան մէջ կամ չէին տեսած զինքը, եւ կամ թէ բանի տեղ չէին դրած: Բայց ինք ներքուստ կը զուարձանար, իր մօրն ու քուրերուն ուրախութեանը վրայ. եւ զիրենք ողջ առողջ ու կայտառ տեսնելուն վրայ: Մայրը աս ամեն բաները տեսնելէն ետքը, դարձաւ, Աս երիտասարդին է, ըստ, որուն համար կ'ըսես թէ աս գեղեցիկ բաները բերաւ: Բայց ո՞վ է անիկա:

Մարդին աչուըները երկինք վերցուց ու ձեռուըներն իրարու միացընելով՝ ծանրութեամբ ու արժանաւոր հօր մը վայել այրական դէմքով մը, Մտիկ ըրէք, ու զարմացէք՝ ըստ. ու շնորհակալ եղէք Աստուծոյ նախախնամութեան: Մայրն ու տղաք ուրախութեամբ այնպէս լեցուած էին, որ հայրը կրնար աս իրենց սպասած մեծ ուրախութիւնն ալ անվտանգ անոնց յայտնել: Ուստի, Նայէ սիրելի Ռդիլա, ըստ, աս սիրելի ու զըւարթ երիտասարդը քու Յուսէփիկդ է. ան տղան է, որուն համար կը կարծէինք որ նոյն մեծ հեղեղին ժամանակ ջրին մէջ խղդուած ըլլայ: Հարուստ ու շատ ազնուասիրտ վաճառականին մէկը զինքը որդեգիր առեր է. ու աս Յուսէփիկը եւ կամ թէ Գանիէլը, ինչպէս որ հիմակ կը կոչուի, հիմակ այնպիսի վիճակի մը մէջ կը գտնուի, որ իր քսյը եւ զմեզ ալ կրնայ պահպանել:

Վակից եաքը Մարդին սկսաւ պատմել թէ ինչպէս, տունը կործանելէն ետքը, աղան որրոցով Ճամբայ ելլելով՝ Ռենոս գետին վրայ լողալով դէպ ի վար գացեր է, շունն ալ ետեւէն լողալով զանիկա աղատելու ջանացեր է, եւ հաւատարիմ շան աս Ճիգը գետեզելը կեցող մարդիկները տեսնելով, տղան աղատեր են:

Բայց ինչ շան վրայ կը խօսիմ, ըստ Մարդ

դին, իրբեւ թէ ան ըլլայ տղուն ազատելուն պատճառ : Աստուած՝ որուն առանց գիտութեան ձնձղուկ մ'ալ գետին չիյնար, ազատած է տղան : Աստուած իր անհուն իմաստութեամբը աս հաւատարիմ շունը գործիք առած է, մեր տղան ազատելու համար : Իրեն շնորհակալ ըլլանք, որն որ բոլոր մարդկան գթած հայրն է: Հայրը, մայրը, Դանիէլ ու բոլոր տղաք, ու նոյն խոկ սուրհանդակին ծառան, որն որ պարգեւի կը սպասէր, բարեպաշտ զգածմամբ լեցուած, աչուրնին արցունքով երկինք կը նայէին :

Ի՞սյց Դանիէլ ալ ինք զինքը չիկրնալով բըռնել, մօրը վիզը պլլուեցաւ . մայրն ալ զինքը գըռկելով կուրծքին վրայ Ճնշեց, ու քաղցր արցունքով լացաւ : Ասկից ետքը մէկալ քուրերն ալ բարեւեց : Ծնողաց ու տղոց աս վայրկենիս մէջ զգացած երջանկութիւնը չիկրնար ստորագրուիլ:

❖ *

Բարի ծնողաց ու բարի որդուց երջանկութիւնը :

Խսկղբան Դանիէլին եղբարքն ու քայրերը իրմէ քիչ մը կը քաշուեին, զինքն այնպէս ազնուական տեսնելով չէին գիտեր թէ ինչպէս անոր հետ պիտօր կարենան ընտանենալ. Եւ չէին կրնար ալ հաւատալ որ անիկա իրենց եղբայրն ըլլայ : Իրօք ալ, թէ որ մէկը իրեն ու քուրերուն մէջ բաղդատութիւն ընելու ըլլար, մեծ տարբերութիւն կը գտնէր : Անոր ավնիւ զգեստները, Ճերմակ ու կարմիր երեսները, իր մաքուր արտաբերութիւնը, քաղցր վարմունքը, եղբարցը գեղացւոյ զգեստին, արեգակէն այրած երեսներուն, գեղջուկի արտաբերութեան ու կոպիտ վարմանց հետ ընդդիմապատկեր մը կը շինէին : Բայց Դա-

Նիէլին հեղութիւնն ու քաղցր վարմունքը տեսան նէ, եղբարքն ու քուրերը շուտ մ'ընտանեցան եւ այնպէս վստահութիւն մ'ունեցան վրան, որ կարծես թէ մէկտեղ մեծցած ըլլան: Ուստի զինքն հետերնին առած դաշտ գացին, այդի մտան ու չորս կողմը պարտեցան. եւ դաշտային կենաց ամէն գեղեցկութիւններն անոր կը ցուցընէին: Ինք շատ բան սորված ըլլալով՝ այնպիսի բաներու վրայ կը խօսէր, որ իրենք չէին գիտեր. բայց իրենք ալ շատ բան գիտէին, որ իրեն բոլորովին անծանօթ էր: Ինք իրեւ քաղաքացի, որն որ շատ քիչ քաղքէն դուրս կ'ելլէ, ցորենի տեսակներուն զանազանութիւնը չէր գիտեր. բայց անոնք դաշտի վրայ գտնուած ամէն տնկոց անունները իրեն կրնային ըսել:

Աղէկ ծաղկած կտաւի արտի մ'առջեւէն անցած ատեննին, Գանիէլ հարցուց որ ինչու աս ցած կապոյտ ծաղիկները կը մշակեն, եւ ինչ բանի կը գործածուի: Ինչպէս որ ինք մինչեւ հիմակ երբեմն անոնց տգիտութեան վրայ ծիծաղած էր, այսպէս անոնք ալ, իրեն աս հարցման վրայ սկըսան անկաղաքավար եղանակաւ բարձրածայն ծիծաղիլ: Բայց երբոր տեսան որ ամչնալով կարմըցաւ, անմիջապէս ծիծաղելէն դադրեցան, ու երկու քոյրերը սկսան կտաւի հունտը անոր մեկնել. եւ ըսին որ հունտը կը ցանեն, եւ երբոր կը հասնի կը գեղննայ, գեղին մազերու նման բարակ թելերէն հարիւրաւոր երկայն թելեր կը մանեն, որմէ ճերմակ կտաւ ու ժանեակներ կը հիւսեն: Ճիմայ կը տեսնեմ որ, ըսաւ Գանիէլ, դուք ալ շատ բան գիտէք, զորն որ ես չեմ գիտեր: Բայց այսպէս պէտք է ըլլալ: Խւրաքանչիւր ոք իր վիճակին, կոչման հարկաւոր բանը պէտք է սորվիլ:

Ասի շատ աղէկ ըսիր, ըսաւ հայրը. որչափ որ ձեր կը թութիւնը տարբեր ալ էր նէ, այսու ա-

մենայնիւ դլիսաւոր նիւթը նոյն էր, այսինքն բարեպաշտութիւն, աշխատասիրութիւն, կոչման հաւատարմութիւն. եւ ասի ամէն մարդու համար ալ է. թէ մանդաղը ձեռքը գեղացւոյն, թէ դիւանի մէջ վաճառականին, թէ սորված գիտնական մարդու մը, եւ թէ գահի վրայ նստող թագաւորին:


Առառու մը հայրը, մայրն ու քոյրերը Դանիէլին հետ, գեղէն հեռու լեռ մը գացին, որուն վրայ՝ գետին ողողած ատենը սոսկալի իրիկուն մանցուցած էին: Մայրը սկսաւ Դանիէլին պատմել, թէ ինչպէս նոյն իրիկունը անձկութեան մէջ անոր կորուստը կու լար. եւ ինչ հասարակաց ողը ու վայնասուն էր, երբ որ ամէն հոն եկողները իրենց գեղը ոչընչացած կը տեսնէին:

Հայց բան չկայ, ըսաւ հայրը, փառք Աստուծոյ, հիմայ նորէն շինուեցաւ, եւ յառաջուրնէ ալ աւելի սիրուն ու հաստատուն: Ես նոյն ատեն կ'ըսէի, որ աս գժբախտութիւնը հետը մեծ ու բախտութիւն մը պիտօր բերէ: Ինչպէս որ պատահեցաւ ալ: Ասով թէ մեր գեղին մէջի ու թէ ան կողման մարդիկը Աստուծոյ վրայ աւելի մեծ վստահութիւն ստացան. եւ աղէկ ճանչացան որ Աստուծմէ կախում ունին. եւ ինչպէս կրնային ալ անոր չվստահիլ: Իրենց աշխատասիրութիւնը, որն որ թոյլցած էր, նորէն գրգռեցաւ. եւ քանի հարուստ մարդիկ ալ, որոնք զեղիսութեամբ կ'ապրէին, աւելի խնայող ու չափաւոր եղան: Աստուած շատ բարերար սրաեր զարթոյց, որոնք մեր կարօտութիւնը հոգացին. ինչպէս նոյն դրժբախտ գիշերուան երկրորդ օրն ալ շատ բարերար մարդիկ մեղի օդնութեան եկան: Կրնամ ասոնց նման ուրիշ շատ գեղեցիկ գործքեր պատմել: Բաց ասոնցմէ նոյն ժամանակէն ի վեր մեր գեղին բնակչաց մէջ աւելի սէր կայ: Թշնամութիւնները դադրեցան. ամէնն ալ խաղաղութեան

մէջ են, եւ ամէնն ալ հարկաւորութեան ատեն իրարու կ'օգնեն: Եւ Աստուած ինծի ու իմ կնոջ շատ մէծ բարիք ըրաւ: Նոյն ատեն ով կը կարծէր, որ մենք մեր խղդուած համարած որդին, անդամ մ'ալ եւ այսպէս աղէկ վիճակի մէջ պիտ'որ տեսնենք: Ան տիսուր գիշերը որո՞ւն մաքէն կ'անցնէր, որ դարձեալ աս բլուրին վրայ, այսպէս գեղեցիկ առտու մը պիտ'որ վայելենք: Բայց Աստուած՝ նոյն ատեն արդէն աս մեր հիմակուան ունեցած ուրախութիւնը տեսած էր: Անոր համար դարձեալ կ'ըսեմ, ինչ չարիք որ պատահի, վերջը բարիք է: Աստուած ի վախճանի ամեն բան աղէկ կ'ընէ՝ թէ որ աս աշխարհքիս մէջ չէ նէ, գոնէ անդիի աշխարհքը:

Ա երջէն Պր. Պլանդ պատուական Մարդինը՝ որուն պատուականութեանն ու գիտցած այդեղործութեան վրայ մէծ համարում ունէր, Ունոսի կողմերն ունեցած բոլոր այդիներուն վրայ վերակացու ու տնտես դրաւ: Ուստի Մարդին իր տունն այդիով ու թափչի գործատունով մէկտեղ իր մէծ տղուն թող տուաւ, եւ իր կնոջն ու մէկալ տղոցը հետ ան երկիրները գնաց, որուն վերակացութիւնը Պր. Պլանդ իրեն յանձնած էր: Դանիէլն ալ Պր. Պլանդին բոլոր վաճառականական գործքերը վրան առաւ եւ ասով շատ ստացուածոց տէր եղաւ եւ իր քսյրերը հոգալու չափ հարստցաւ: Մարդինն ու Ագիլլան խոր ծերութեան հասան: շարունակ կ'աղօթէին ու կ'ըսէին, Աստուած չէ թէ մինակ մեր մէկ տղան ջրէն ազատեց, հապա մէկալ որդիքներնուս ալ մէծ բարիք ըրաւ: Թէ որ ան դժբախտութիւնը վրանիս գալու չըլլար, պիտ'որ չկարենայինք զիրենք այսպէս հոգալ, ինչպէս որ հիմակ աղէկ հոգացուած են: Աստուած այսպէս մարդուս իր նեղութեան ատեն՝ զարմանալի եղանակաւ օդնութեան կը հասնի:

Ասկից եաքը ուրախութեամբ շատ տարիներ
ալ ապրեցան, ու իրենց որդիքը զիրենք հոգա-
ցին, մինչեւ իրենց մահը: Կաեւ Պր. Պլանդ ու
Տիկին Պլանդ, Գանիէլին պէս բարի որդւոյ մը
վրայ մեծ մսիթարութիւն ունեցան, որն որ ա-
նոնց ծերութեանն ալ նեցուկն եղաւ: Այսպէս
ամենն ալ բարի կրթութեան պտուղը վայելեցին:



ԳԱՅԼԱՍԱՐԵ ՄԱՏՈՒՇԵ

(ՀԻՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆ ՄԸ)



Աղքատ այրի Մարգարիտան ու իր
ջեռու որդին:

ՄԱՐԳԱՐԻՏԱՆ աղքատ գործավարի մը այրի
կինն էր: Յարդով ծածկուած տնակ մը, մար-
դագետին մը, կով մը, ու քանի մը հատ մե-
զուաբոյններ իր բովանդակ հարստութիւնն էր:
Իր պղտիկ Գէորգը, զուարժ ու յուսալից տղան,
իր միակ ուրախութիւնն էր աշխարհքիս վրայ:
Իր զբաղմունքն առառուընէ մինչեւ իրիկուն ան-
դադար մանել էր: Ասկից առած ստակն ու խո-
տին մուտքը զիրենք առատապէս կը սնուցանէին:
Աս ստակով ցորեն կը գնէր. կաթ ու կարագ
արդէն ունէր. իսկ մեղքը կը ծախէր:

Իր աղքատութեան մէջ շատ ուրախ ու գոհ
էր: Գարնան ատենները, երբ որ պայծառ արեւը
ծագած ու տաք կ'ըլլար, իր պղտիկ Գէորգը շատ
հեղ հետն առած իրենց դաշտը կը տանէր, որն
որ մինչեւ անտառախիտ բլրակ մը կը տարածուէր,
ու բիւրաւոր ծաղիկներով կը շողար: Կայէ, կ'ը-
բըր. ՎէՊ

սէր տղուն, հոս դրախտի պէս գեղեցիկ չէ մի: Մարդիկ մեզի աղքատ էք կ'ըսեն, բայց մեզի ի՞նչ: Ստոյդը խօսելով ստացուածնիս քանի մ'արտավար երկիր է, բայց աս խոտով ու ծաղիկներով ծածկուած երկիրը, իսկապէս երկիր մըն է, ուր կաթ ու մեղք կը բխի: Ո՛վ որ իր ունեցածովը գոհ է, հարուստ է. իսկ անի որն որ հարկաւորէն աւելի բանի մը կը բաղձայ, անիկակ աղքատ է, թէեւ բոլոր աշխարհքն ունենայ: Ուրեմն մենք մեր ունեցածին համար ամէն օր Աստուծոյ շնորհակալ ըլլանք:

Պղտիկ Գէորգն երթալով մեծցաւ, ու պարզ կերակուրներով ալ առոյգ ու զօրաւոր տղայ մ'եղաւ: Մօրը բոլոր ջանքն ան էր, որ օր մը ան ալ հօրը պէս քաջ գործավար մ'ըլլայ: Ինք ատենօք իրենց հիմակուան բնակարանէն քանի մը ժամ հեռու գեղացւոց մը կալուածքին մէջ ծառայած էր: Աս գեղացւոյն որդին, որ ան ատեն դեռ տղայ էր, հիմա չափահաս ըլլալով հօրը կալուածներուն հոդը վրան առած էր: Արդ նշյն երիտասարդ գեղացւոյն աղաչեց որ Գէորգը ծառայութեան առնու: Գեղացին սիրով յանձն առաւ. ուստի Մարդարիտան սկսաւ իր տղուն քանի մը հարկաւոր զգեստեղէններ պատրաստել:

Իսկ բարի Գէորգը, բոլոր իր բարեկամներուն ու ընկերներուն գնաց, իրենցմէ հրաժարական ընդունելու համար: Կոյնպէս իր կովկ ալ, որուն երբեմն ասդիէն անդիէն ժողված խոտ կը բերէր, առանց արցունքի թող չիտուաւ: Սիրուն կենդանի կ'ըսէր, անոր ճակատը քերելով, դուն զիս երկայն ատեն կաթովդ մնուցիր. ալ ասկից ետքը զքեզ պիտոր չկարենամ կերակրել. բայց մայրս զքեզ կը հոգայ:

Մայրը անոր շատ մը մայրական խրատներ ու յորդորներ տուաւ: Դարձեալ, երբոր Գէորգ լեցուն տուպրակը ուսն առած ու ճամբորդի գաւա-

զանը ձեռքը լալով տան դրան առջին մօրը հետ
կը կենար, մայրը անոր աս խօսքերն ալ ըստ.
Աղէ, ճամբայ ել գնա. զԱստուած միշտ աչքիդ
առջին ունեցիր, աղօթք ըրէ, ու եկեղեցւոյ այց-
ելութիւն ընելու առիթները զանց չառնես. որ-
չափ կրնաս ընկերիդ ամեն տեսակ ծառայութիւն
ըրէ, մայրդ ալ մի մոռնար՝ որն որ զքեզ սրտանց
կը սիրէ ու պիտի սիրէ մինչեւ ցմահ։ Երթաս
բարով, Աստուած հետդ ըլլայ։

Երբ որ Գէորգ մեկնեցաւ գնաց, մայրը դար-
ձեալ մանելը ժրութեամբ յառաջ կը տանէր, ու
յառաջուընէ շատ աւելի խնայութեամբ կ'ապրէր։
Իր ջանքն ան էր որ խնայելով՝ սիրելի որդւոյն ստակ
ժողվէ, որպէս զի ատենօք առանց մեծ հոգերու
ծնողաց ժառանգութիւնը վայելէ։ Շատ անգամ՝
ոչ կէսօրը եւ ոչ ալ իրիկունը բան մը կ'եփէր,
ու տաք կերակուր չէր ուտեր, այլ կաթով ու
հացով կը շատանար։ Թէպէտ ինք աս բանիս վրայ
մարդու մը բան չէր ըսեր, ի վերայ այսր ամե-
նայնի ամեն մարդ կ'իմանար, որովչետեւ անոր
ծխահանէն ծուխ ելլելը չէին տեսներ։ Բայց սա-
կայն իր անչափ խնայութեամբն ալ՝ աղքատաց
շատ բարիք կ'ընէր։ Շատ հեղ աղքատ դրացւոյն
տղոցը պնակով կաթ կը ջամփէր։ Եւ կամ զիրենք
ներս կը կանչէր, ու նախընթրակի համար ձե-
ռուընին տրուած հացին վրայ կարագ կը քսէր,
տօնի օրերը մեղը ալ կու տար։ Իսկ անոնց տուած
խրատներն ու վարդապետութիւնները կաթէն ու
մեղրէն աւելի քաղցր ու պատուական էին։ —
Չմոռուան իրիկուն մը, երբ որ լեռն ու դաշտը
ահագին ձիւնով ծածկուած ու միանգամայն խիստ
ցուրտ էր, կովե առաւ առուակին քով տարաւ,
որն որ անտառախիտ բլրակէն կարկաչելով կը
հոսէր։ Իրիկունը շատ պարզ էր ու երկինքն ալ
շառագոյն կը շողար։ կովե ալ յստակ առուակէն
ջուր կը խմէր։ Մէջ մ'ալ յանկարծ անտառէն

գայլ մը վար ցատքեց ու կովը Մարդարիտային
աչքին առջեւ պատառ պատառ ըրաւ։ Չիւնը բու-
լոր չորս կողմը արեամբ ներկեցաւ։ Մարդարի-
տան ձեռութերը գլխուն զարնելով տնակը փա-
խաւ, ու սկսաւ ցաւագին լալ։ Խեղճ կենդանւոյն
վրայ ունեցած գութը ըրած մեծ կորստէն աւելի
սիրտը կը խշլացընէր։

Դրացւոյն տղաքը երկրորդ առտու լալով իրեն
եկան ու կովին վրայ կողըային։ Կաեւ անոր հա-
մար ալ կը վշտանային որ Մարդարիտան անկից
ետքը իրենց ոչ կաթ ու ոչ ալ մեղք պիտ'որ
կարենայ տալ։ Բայց, ըստ տղոցմէ մէկը, ինչո՞ւ
Աստուած անգութ գայլը ստեղծեր է, որն որ
այսպէս բարի ու օգտակար անասունը կը փղկտէ։
Անզգամ գայլը, ըստ ուրիշ տղայ մը, ժամանա-
կէ մ'ի վեր է որ աս կողմերը անչափ ոչխարներ
կը սպաննեէ ու կը լափէ։ Ինչո՞ւ թող կու տայ
Աստուած որ ասի ըլլայ։

Ասոր պատճառը չեմ գիտեր որ ըսեմ ձեղի,
պատասխանեց Մարդարիտան։ բայց մենք պէտք
ենք հաւատալ, թէ ի՞նչ որ Աստուած թոյլ կու
տայ որ պատահի, ամենն ալ իմաստուն ու բարի
է։ Գուցէ Աստուած գայլին վրայ մեղի ցուցընել
կ'ուզէ թէ ինչչափ սոսկալի բան է յափշտակու-
թիւնն ու սպանութիւնը, որպէս զի անկից խոր-
շինք ու դարշինք։ Ո՛չ, չըլլայ թէ ձեղմէ մէկը
անգութ ու յափշտակիչ գայլին նմանի։ Կայե-
ցէք որ աւելի հեղ ու հանդարտ ոչխարին նմա-
նող ըլլաք։

Բ +

Վիլակնպորիկցի Ռուբրիխ ասպետը և իր
ջոնակատ որդիին :

Այս կողմերը Վիլտէնպուրկցի Ուլըիխ անուամբ
ասպետին մէկը աս յափշտակիչ անասնոյն հասու-
ցած կոտորածները լսելով՝ տեղակացաւ որ աս
չար գազանը չէ թէ միայն ոչխարներու հօտին,
հապա նաեւ մարդկանց վրայ ալ իր անգիտութիւնը
կը բանեցընէ : Ինք արտաքը կարգի որս սիրող
մէկն էր, ուստի իր ծառաներուն ու մերձաւոր
տեղերու ամէն որսորդներուն ու որսի բարեկամ-
ներուն հրաման հանեց որ զէնքերնին առնուն ի-
րեն հետ գայլը հալածելու ելլան : Գոնրատ իր
որդին հօրը շատ թախանձեց որ զինքն ալ հետն
առնու : Հայրը՝ որդւոյն քաջասրտութեան վրայ
շատ ուրախացաւ . հրաման տուաւ որ մէկտեղ
գայ, բայց խստիւ պատուիրեց որ իր կամ իր ծե-
րունի որսորդներուն քովը միշտ կենայ, եւ ամե-
նեւին չբաժնուի :

Արդ Ուլըիխ ասպետը իր որսի ընկերներովը
ճամբայ ելաւ նիղակով, նետով ու աղեղով զի-
նաւորուած . խել մ'ալ շներ ետեւնէն կ'երթային:
Նցն ատենները դեռ հրացանի դործածութիւն
չըլլալով՝ շատ աւելի դժուար էր՝ քան թէ հի-
մայ, վայրենի անասուններ բռնել սպաննելը : Անոր
համար բոլոր աս գայլը որսացողները շատ մեծ
զգուշութեամբ անտառ մտան : Այնպէս իրարմէ-
բաժնուեցան, որ միշտ մէկը մէկալին կարենայ
դիւրաւ օգնութեան հասնիլ : Երիտասարդ ու քա-
ջասիրտ գոնրատին աս ամէն դործողութիւնները
շատ երկայն եկան : Ուստի դադտ հօրմէն բաժ-
նուելով կամաց կամաց թաւ անտառին մէջ յա-
ռաջ գնաց : Իր երիտասարդական սրտոտութեան

բաղձանքով կ'երար, որ գայլը սպաննելու պատիւը՝ ուրիշներէն աւելի ինք ստանայ:

Վայսպէս յառաջ քալելով՝ յարուած աղեղը ձեռքը, անտառին մէջ բաց դաշտի մը վրայ ելաւ: Հոն տեսաւ որ գայլը, անտառին մէկ կողմէն դէպ ի վեր կու գայ: Գոնրատ անմիջապէս նետը ուղղեց ու քաշելուն պէս գայլուն մազոտ կուրծքին հանդիպցուց: Բայց Գոնրատ աս գործողութիւնը շատ կանուխ ըրած էր. գայլը սպաննել կարող ըլլալու անջրպետը շատ հեռու էր, անոր համար ալ մահաբեր հարուածը թեթեւ մը աղդեց վայրենի գաղանին: Գայլը կատղելով իր թշնամեցն վրայ գալու սկսաւ: Բայց Գոնրատ շուտով ծառի մը վրայ ելաւ ու հոն կեցաւ: Գայլը խեղճ երիտասարդին գտնուած տեղը հասաւ: Ծառը շատ բարձր չէր, եւ նաեւ վարի կողմի հաստը ճիւղերն ալ այնչափ զօրաւոր չէին երեւար, որ կարենան մարդու ծանրութիւն մը տանիլ առանց կոտրելու: Ի վերայ այսր ամենայնի Գոնրատ ճիւղի մը վրայ ցատքած ու զանիկակ աղէկ մը գրկած կեցած էր: Գայլը՝ ուժգին ու թափով ցատքելու համար քիչ մը տեղ ետ ետ գնաց, եւ ոյժ առնելով զօրաւոր ոստում մ'ըրաւ՝ Գոնրատը բռնելու վար քաշելու համար: Ընդարձակ ու զարհուրելի աղջաններով բացուած բերանը՝ դողդոջոտ երիտասարդին շատ մօտիկցաւ, բայց չկրցաւ անոր հասնիլ: Գայլը կրկին կատաղութեամբ իր յարձակումը շատ հեղ կրկնեց, բայց ի զուր: Վերջապէս ծառին տակը նստաւ, բերանը բացած ու լեզուն դուրս ձգած կրակ ու բոց աչուրներով վեր Գոնրատին կը նայէր, եւ ատեն ատեն կատաղութենէն ու բարկութենէն կը մռնչէր ու կ'ոռնար:

Գոնրատ կը յուսար որ գաղանը ծառը կը թողու կ'երթայ, եւ կամ թէ որսորդներն ու ծները կու գան զանի կը սպաննեն: Անոր համար սկսաւ բոլոր զօրութեամբ օգնութեան կանչել: Բայց

սաստիկ մրրկախառն հով մը, որն որ բոլոր անտառին մէջ կը մումուար, անոր ձայնը կ'առնուր կը տանէր: Այսպէս սկսաւ իրիկուն ըլլալ: Արեւը մարը մանալու վրայ էր ու ցուրտն ալ կոխեց: Գոնրատ ստուգիւ մեծ վտանգի մէջ էր, չէ թէ մինակ կատաղի դազանին զոհ ըլլալու, հապանաեւ տերեւաթափ ու եղեամով ծածկուած ծառին վրայ՝ սոսկալի ցուրտէն փատնալու:

Աս մեծ կարօտութեան մէջ սկսաւ ալ Աստուծոյ օգնութիւնը կարդալ: Ցուրտէն ընդարմացած ձեռուրները չեր կրնար երկինք վերցընել, եւ պէտք էր անոնցմով ծառին ճիւղերուն փաթժուած կենալ: Բայց իր աչուրներն ու սիրտը երկինք վերացուց եւ այսպէս սկսաւ. Ով սիրելի ու բարերար Աստուած, լաէ իմ աղաչանացս աս մեծ նեղութեանս ատեն: Թողութիւն տուր իմ անխորհրդածութեանս ու հօրս իմաստուն հրամանին դէմ ըրած անշնազանդութեանս համար: Մի թողուր զիս որ աս գիշեր սաստիկ ցրտէն մեռնիմ, եւ կամ աս կատաղի դազանէն փղկտուիմ: Ո՛չ, ալ չեմ կրնար երկայն ատեն աս ծառին վրայ ինք զինքս բռնել: Թէ վերը ու թէ վարը հաստատուն մահը ինծի կը սպասէ: Ով Տէր Աստուած, զիս աս վտանգէն ազատէ: Հօրս միտքը ձգէ, որ իրեններով հոս գայ, եւ աս արեան ծարաւի դազանը ասկից վռնտէ: Կը խոստանամ՝ որ բոլոր կենացս մէջ աս բանիս համար քեզի շնորհակալ կ'ըլլամ ու քու սուրբ պատուիրանացդ աւելի աղէկ կը հետեւիմ:

Գոնրատին աղօթքը լսելի եղաւ: Երբ որ իրիկունը բոլոր որսորդները մէկտեղ եկան ժողվուեցան, տեսան որ Գոնրատ չկայ: Հայրը կը կարծէր որ անիկակ իրենց ծերունի որսորդին քովնէ. իսկ որսորդը այնպէս համարած էր որ հօրը քով մնացած ըլլայ: Բոլոր որսի ընկերները կը հաստատէին որ զինքը տեսած չեն, եւ արտաքոյ կար-

դի սարսափած էին : Հայրը հրամայեց ու աղաչեց
որ անտառը մէջ մ'ալ աչքէ անցընեն : Թէպէտ
վերահաս գիշերուան ատեն, այնպիսի թանձր ու
խոպանացեալ անտառի մը մէջ գործ տեսնելու
դիւրին բան չէր, ի վերայ այսր ամենայնի անմի-
ջապէս ամէնն ալ ճամբայ ինկան : Քիչ մը եր-
թալէն ետքը շները գայլին հետքը գտնելով՝ հե-
ռուանց սկսան հաջել : Բոլոր որսորդները դէպ ի
ան կողմը յառաջ գացին : Բայց գայլը բազմաթիւ
շներու հաջելը լսելով ու հոտառութեամբ՝ դէպ
իրեն մօտեցող որսորդներուն բազմութիւնը զգա-
լով ի փախուստ աճապարեց : Շները չիկրցան
անոր հասնիլ, վասն զի իրենցմէ շատ յառաջ ին-
կած կը փախչէր :

Հայրն ու հետը եղողները ծառին մերձեցան :
Արծաթափայլ լուսինը դեռ նոր ելած էր : Գոն-
րատ անմիջապէս ծառէն վար ինջաւ ու հօրմէն
թողութիւն խնդրեց եւ իրեն պատահածները մանր
պատմեց, թէ ինչպէս առ կենաց վտանգին մէջ
ինկաւ, ինչպէս Աստուծոյ աղաչեց եւ թէ ինչպէս
իր աղօթքը լսելի եղաւ : Փառք Աստուծոյ, ըստ
հայրը զինքը բազկացը մէջ առնելով, որ զքեղ
վերստին գտայ : Բայց նայէ որ ասկից ետքը իմ
հայրական խրատներուս անսաս . հիմա տեսար որ
որչափ իմաստուն ու բարի են եղեր անոնք :

Բայց ծերունի որսորդը երիտասարդ պարոնին
խիստ յանդիմանութիւն մը տուաւ ըսելով . Աս
մեր երիտասարդ պարոնները ամէն բան աւելի ա-
շլէկ կը հասկընան քան թէ մեզի պէս ալեւոր
ծերերը : Բայց անփորձները պէտք չեն փորձառ-
եալներէն իրենք զիրենք վեր համարիլ : Թող
աս դէպքը իրենց յիշելիք մ'ըլլայ :

Ես անգամ, ըստ ուրիշ մը, բաւական աղէկ
պրծաւ . բայց կրնար շատ ձախող ելք ունենալ:
Յառաջ գործելն ու վերջը մտածելը շատերը մէծ
վշտաց մէջ ձգեց :

այրը անդիէն պատասխան տուաւ, ըսելով.
Ստուգիւ իրաւունք ունիք, գոնրատ ձեր ըսած
խոհական խօսքերը երբեք պիտ'որ չմոռնայ: Բայց
մէնք ամէնքնիս ալ շնորհակալ ըլլանք Աստուծոյ,
որ զինքն աս մեծ վտանգէն աղատեց եւ միշտ օդ-
նութեան ալ կը հասնի, թէ որ մեր նեղութեան
ատեն անոր դիմենք:



Բարեսիրտ տղաք:

Վէորդ, բարի Մարգարիտային որդին, մայրենի
տունը թող տալէն ետքը, իր գեղացի տիրոջը
հաւատարմութեամբ ծառայած էր: Ամէն մէկ
գործքի շատ ժրաջանութեամբ ու յօժարակամ
ձեռք կը զարնէր, եւ մինչեւ որ գլուխ չհանէր
անդադար կը գործէր: Ինք շատ գոհ ու զուարթ
էր, ամենուն հետ ընտանեբար կը վարուէր եւ
անոնց՝ ձեռքէն եկած ծառայութիւնը կ'ընէր:
Գեղացին եւ իր կինը զինքը իրենց հարազատ որ-
դւոյն պէս կը սիրէին, նցնպէս տան մէջ տղաք
իրենց եղբօրը պէս անոր սէր կը ցուցընէին:

Կրիկուն մը գէորդ տան դրան առջին զբաղած
էր եղիւինի ճիւղերէն պղտիկ խուրձեր շինելու
վաւելու համար: Ինք սստերը կացինով պղտիկ
կը ջարդէր ու գեղացւոյն տղաքը զանոնք կը կա-
պէին յարդէ կապերով ու պղտիկ խուրձեր կը
շինէին: Անդիէն՝ իր տանը կողմերէն մարդ մ'ե-
կաւ ու ըստաւ. ինծի նայէ՝ գէորդ, քու տունը ու-
նեցած գեղեցիկ կովդ դայլը պատառ պատառ
ըրաւ: Մայրդ շատ տրտմած էր ու դառն արցունք
կը թափէր: Երբ որ լսեց որ ես աս կողմերս կու
դամ, ինծի յանձնեց որ աս դժբախտ լուրը եւ
իր բարեւը քեզի բերեմ: Ուստի աս ասանկ դիտ-

ցած ըլլաս, Աստուած զքեղ պահպանէ՝ ևս այսօր աւելի յառաջ պիտ'որ երթամ:

Գէորգ աս որ լսեց դառնապէս արտասուելու սկսաւ, մէկալ տղաք ալ ողբակից կ'ըլլային: Գեղացին եւ իր կինը դուրս ելան ու կը հարցընէին թէ ինչ կայ, ինչ ունիս: Տղաք եղածը պատմեցին, Գէորգն ալ հեծկլտալով ըսաւ, ո՛չ, մայրս մեծապէս ցաւած պիտ'որ ըլլայ բարի անասունը կորսնցընելուն համար: Ան կովը մեր գեղին մէջ գտնուածներէն ամենէն սիրունն էր. նոյն իսկ դուք այնպէս աղուոր կով չունիք: Անիկա թուխ գունով էր ու ճակտին վրայ ալ ճերմակ աստղիկ մ'ունէր: Վրան այնպէս փայլուն ու սահուն էր, որ կաթիլ մը ջուր ալ չէր կրնար կենալ: Աղէկ տեսակ կովերէն էր, եւ ամէն օր 6—8 օնսա կաթ կու տար: Ստուգիւ կաթնատու կով մը Աստուծոյ մէկ մեծ բարերարութիւնն է: Անիկակ իմ մայրս հարստացուց. բայց հիմա խեղճ մայրս շատ աղքատցած պիտ'որ ըլլայ: Կաթը անոր ամենասիրելի ու միակ կերակուրն էր, ուրիշ կով մը գնելու ալ ամենիւին կարողութիւն չունի: Ահաւասիկ մեծ տառապանք մը:

Ի՞արի տղան լալով իր խուցը գնաց: Աղօթք կ'ընէր եւ շարունակ կը մտածէր որ ինչ եղանակաւ կրնայ իր մօրը օգնել: Իր աշխատանաց վարձքէն գեռ ամենեւին բան մ'առած չէր: Եւ միաք ունէր որ առնելու ստրկով նոր գլխարկ մ'ու կարմիր բաճկոն մը գնէ, ինչպէս որ գեղին մէջ գեղացւոց տղաք կը հագնէին. բայց հիմակ ալ անոնց վրայ չէր մտածէր: Այսպէս կ'ընեմ, ըսաւ, առնելու ստակովս այծ մը կը գնեմ ու մօրս կը տանիմ. այսպէս քիչ մ'ատեն գոնէ կարօտութիւնը կը լեցուի:

Ուստի անմիջապէս գեղացւոյն գնաց, եւ անոր իր խորհուրդը յայտնեց ու աղաչեց որ մինչեւ ան ատեն արդիւնացած ստակը հատուցանէ: Գե-

զացին Գէորգին մանկական սէրը գովելով՝ ստակը վճարեց : Տղաք անդիէն, ասի կ'ընես, ըսին, բայց նոր գլխարկ ու կարմիր բաճկոն չես կրնար ունենալ : Ես կրնամ, պատասխանեց Գէորգ, առանց գլխարկի ու բաճկոնի աղէկ ապրիլ ու առողջ մնալ . մայրս առանց այծի չիկրնար ապրիլ : Երթամ աս քովի դրացւոյն, անի երկու սիրուն այծ ունի, նայիմ երկուքէն մէկը ինծի կը ծախէ :

Գէորգ տրտում տխուր ետ դարձաւ ու ըսաւ թէ Մարդը չ'ուզեր իր այծը ծախել . բայց թէ որ լեցուն գին մը տալու ըլլամ, ես ըլլալուս համար, կ'ուզէ մէկ հատը տալ : Բայց իր պահանջած ստակը իմ ունեցածիս կրկնապատիկն է : Ահաւասիկ յոյսս պարապի ելաւ . հիմակ ես ալ չեմ գիտեր թէ ինչ ընեմ, ինչպէս ասոր ճար մը գտնամ :

Հապա, ձեզ տեսնեմ տղաք, ըսաւ ծիծաղելով գեղացւոյն կինը . ժողվուեցէք ու խորհուրդ մ'ըրէք, թէ ինչպէս կրնայ Գէորգին ու անոր խեղճ մօրը օգնութիւն մ'ըլլուիլ : Մտածեցէք թէ ինչպէս հարկաւոր ստակը կրնաք քովէ քով բերել : Դուն կատարինէ, դուն ամենէն մեծն ես, խօսէ տեսնենք . միտքդ բան մը չիգար : Այո՛ եկաւ, ըսաւ կատարինէն, մեր խնայութեան գանձանակները կը պարպենք եւ այսպէս ստակը կը գումարուի : Շատ աղէկ գիւտ, ըսաւ մայրը, ուրեմն ի գործ գրէք ասիկա : Անմիջապէս տղաք վաղեցին ու իրենց թիթեղեայ գանձանակնին առած եկան : Բանալին մօրերնուն քով էր . երբոր ասիկա զանոնք բացաւ ու սեղանին վրայ պարպեցին, համրեցին նայեցան որ ստակը չիբաւեր . ան ատեն կ'ուզէին իրենց մլրտութեան ատեն պարգեւ առած ստակներն ալ տալ . բայց մայրերնին զիրենք յորդորեց որ ան ստակը չիտան, պակասը ինք կը լեցընէ : Գէորգ աս որ տեսաւ սկսաւ ուրախութեան ու շնորհակալութեան արցունք թա-

փել: Ո՞՛՛, ըսաւ, ստուգիւ դուք բարերար տղաքնեք էք: Ի՞նչ կ'ըսես, ըսաւ կատարինէն, դուն մեղմէ աւելի բարերար ես: Մենք զգեստի հարկաւութիւն ունենանք նէ, մեր ծնողքը մեղի կը հոգան բայց դուն քու վաստրկածովդ պիտ'որ զքել հոգաս, եւ հիմակ ան ալ մօրդ կու տաս: Գէորդ ստակն առած գնաց որ այծը բերէ, բոլոր տղաք ալ անոր ընկերացան, ու այծն առած յաղթանակաւ կը դառնային: Նայեցէք կ'ըսէր գէորդ գեղացւոյն ու անոր կնկանը, նայեցէք ինչպէս սիրուն է, ինչպէս ձերմակ ու սեւ պիսակներ ունի: Մազերուն երկայնութիւնն ու դարձած գեղեցիկ եղիւրներուն նայեցէք, տեսէք ինչպէս խորամանկ աչուրներ ու երկայն մօրուք ունի:

Գէորդ այծն առաւ ախոռ տարաւ ու հոն տեղ մը կապեց. տղաք ալ այնչափ խոտ ու կեր բերին որ շատ օրուան կը բաւէր, մինչեւ գէորդն իրենց ըսաւ որ ալ չբերեն:

Ա աղը, ըսաւ գէորդ գեղացւոյն, թէ որ հրաման կու տաք՝ այծը սիրելի մօրս կը տանիմ, եւ եթէ այնպէս ալ կը համարիք որ գայլէ ալ վախկայ: Գեղացին հրաման տուաւ որ երթայ, եւ Փառք Աստուծոյ՝ գայլէն ապահով ենք ըսաւ: Զինքը շարունակ հալածելէն ի վեր, աս կողմերը բոլորովին թողուցած է: Անոր վրայ ամենեւին բան մը չիլսուիր:

Ե աւ, ուրեմն ըսաւ գէորդ, վաղը առտու կանուխ ճամբայ կ'ելեմ: Ո՞՛՛ ինչպէս կ'ուրախանամ, որ սիրելի մայրս պիտ'որ տեսնեմ: Եւ ինչպէս գոհ եմ որ պիտ'որ կարենամ իմ շնորհակալութիւնս գործքով մ'ալ անոր յայտնել, իր ինծի ցուցուցած այնչափ բարիքներուն համար: Կը յուսամ որ ասով, իր մեծ վշտացը քիչ մը սփոփութիւն կ'ըլայ: Բարի տղան ուրախութենէն բոլոր գիշերը չիլրցաւ քնանալ:



Խեղածերութիւն :

Եցրկրորդ օրը, արեւը չծագած, գէորդ ճամբայ ելելու պատրաստուած էր : Գեղացւոյն կինը անօր աղէկ նախաճաշիկ մը հանեց, ու ճամբուն համար ալ հետը քիչ մը բան տուաւ : Ահաւասիկ, ըստ, քեզի նկանակ մը, կտոր մ'ալ ծխածխոզի եղ, ու քանի մը կարժ (չիլէ) մանելու կտաւմօրդ համար : Գէորդ շնորհակալ եղաւ, ամէն բան ծրաբեց, իր մախաղին մէջ դրած կռնակը զարկաւ, ու այծն ալ չուանէն բռնած ճամբայ ելաւ իր հայրենի տունը երթալու համար :

Վետինը խիստ սառած էր ու առջի գիշեր եկած ձիւնով թեթեւ մը ծածկուած : Գէորդ ճամբան յառաջ տանելով Վոլֆրամիւլէի (Գայլասարի) պղտիկ գեղին մէջէն, գեղեցիկ մատուռ մը հասաւ, որն որ բլրակի մը վրայ շինուած էր : Մատրան դուռը բաց էր : Պէտք է որ մօրս խրամը պահեմ ու ներս մտնեմ քիչ մը աղօթք ընեմ, ըստ Գէորդ : Բայց այծը ինչ ընեմ : Մէկտեղ առնուլ ներս տանիլ չըլլար : Ուստի դուրսը մատրան դրան վանդակին կապեց, ներս մտաւ ու խորանին առջին ծնկան վրայ եկաւ . սրտանց մօրը համար աղօթք կ'ընէր, անօր տուած խրատները կը մտածէր, եւ կ'ուրախանար որ անօր համար այծը գնեց : Կընալէս աղօթք ըստ իր հանդուցեալ հօրը համար, գեղացւոյն եւ անօր կնօջը ու տղոցը եւ իր բոլոր բարերարներուն համար : Աիրելի հայր երկնաւոր կ'ըսէր, իր աղօթքներուն մէջ, կը խոստանամ քեզի, քու սուրբ պատուիրանացդ ու իմ մօրս խրատներուն հաւատարմութեամբ հետեւելու, եւ քեզի ու քու սուրբ հրեշտակներուդ եւ ամէն մարդկան ուրախութիւն ըւլալու : Ասոր համար ինծի շնորհք տուր : Մաբար Ակեպ

նաւանդ օգնէ ինծի իմ խեղճ մօրս օգնական ըլլալու:

Ո՞խիթարութեամբ լեցուածնորէն դռնէն դուրս ելաւ: Հոն տեսաւ որ սպիտակահեր ու զառամեալ ծեր մը դրան քով քարի մը վրայ նստերէ: Ոտքին տակը խոշոր կապոց մը կար խոփիւներու. (չալը չըրփը): Ծերունին իր գաւաղանին կոթնած մտադրութեամբ այծը կը քննէր, ու աչուըներէն առատ արցունք կը թափէր: Գէորգ, բարեկամաբար անոր բարեւ տուաւ, ու հարցուց, բարի հայր, ինչո՞ւ այնպէս խեղճութեամբ կեցեր այծը կը դիտես եւ ինչո՞ւ կու լաս:

Ո՞չ, ըսաւ մարդը, այսպէս գեղեցիկ այծ մը ես ալ ունէի, եւ իր կաթը իմ ամենէն աղէկ կերակուրս էր: Բայց գայլը զանիկա իզմէ յափրշտակեց: Ան ատենէն ի վեր խոհանոցս շատ գէշ կերպարանք առաւ: Հիմակ ստիպուած եմ հացով ու ջրով անցընել, կտոր մը հացիս հետ ուտելու այծի պանիր չունիմ: Հիմա զօրութենէ շատ ինկած եմ: Եւ չեմ կարծեր, որ կարենամ աս կապոցը մինչեւ տուն տանիլ, որն որ վարը գեղին ծայրն է, առաւին քովը ու հոսկից քանի մը հարփւր քայլ հեռու է:

Ասիկա շատ դիւրին բան մըն է, ըսաւ գէորգ: Ես հիմա շուտ մը քու բեռդ կ'առնում վար տունդ կը տանիմ: Ծերունին չէր ուղեր յանձն առնուլ: Բայց գէորգ մօրը ըսած խօսքը կը յիշէր: Որչափ կրնաս ամէն մարդու օգնէ: Գարձեալ, թող տուր ըսաւ մարդուն, ասի ինծի աշխատութիւն մը չէ. քառորդէ մը ետ կը դառնամ: Այծը քու քովդ ապահով է, չէ մի: Տարակոյս մ'ունենար ըսաւ ծերը, մէկը չիկրնար դողնալ: Ես երաշխաւոր կը լլամ: Աս կողմի մարդիկները, ամէնն ալ պատուաւոր մարդիկ են:

Գէորգ բեռը ուսը զարկած՝ երագաքայլ ընթացքով բլուրէն վար ինջաւ: Ծերունին ալ այծը

Հոն թող առւած կամաց կամաց անոր ետեւէն կը քալէր : Գէորդ կապոցը դրան քով դրաւ ու ետ դարձաւ : Ծերը գեղին մօտերը անոր պատահեցաւ ու արցունքն աչուըները շնորհակալ եղաւ : Գուն ծերերը յարգող բարի պատանի մըն ես ըստաւ : Աստուած՝ քու այսպէս օտարական ծեր մարդու մը ցուցրցած սէրդ հարիւրապատիկ ու հազարապատիկ վարձատրէ : Եւ իրօք ալ կը վարձատրէ նէ յիշէ զիս : Գէորդ այլայլած ծերունւոյն ձեռքը թօթվեց, անոր իր ծերութեան մէջ զուարթ օրեր բարեմաղթելով ճամբան յառաջ տարաւ, ուրախացած՝ բարեգործութիւն մ'ընելուն համար : Աս ըրածս ալ ողորմութիւն տալ մըն է, կ'ըսէր ինքն իրեն . կրնայ մարդ առանց ստակ ունենալու ալ, աղքատաց բարերարութիւն ընել :

Ե *

Դայլն ու այծը :

Ապիւ թէ Գէորդ ծերը թողուցած ու քանի մը քայլ ըրած էր, մէյ մ'ալ անդիէն տղաք, որոնք սառած առուին սառցյներուն վրայ կը զուարձանային, շունչերնին կտրուած կը վագէին ու կը պոռային, Գայլ, Գայլ : Ամենուն ալ երեսները վախէն ու սարսափէն գունատած էր : Ուր տեսաք գայլը, հարցուց Գէորդ : Վերը բլուրին վրայ դէպ ի մատուռ կ'երթար, ըսաւ տղոցմէ մէկը, եւ աս ըսելով մէկալ տղոց հետ մօտ տուն մը մտաւ : Գէորդ սարսափիեցաւ մնաց, ու լալով ու կոծելով, ո՛չ կ'ըսէր, գայլը այծս փարատած պիտոր ըլլայ : Ո՛չ, խեղճ մայր, ալ ասկից վերջը քեղի չեմ կրնար օգնել :

Անմիջապէս բլուր վագեց, առանց միտ գնելու

որ իր կեանքն ալ վտանգի մէջ կը դնէ : Սակայն
երբ որ բլուր հասաւ, զարմանքէն ապշեցաւ մնաց:
Տեսաւ որ իր այծը ողջ անարատ կեցեր է, միայն
քիչ մը այլայլած էր ու կը ջանար փախչիլ: Բայց
երբ որ զինքը տեսաւ, հանդարտեցաւ ու պապա-
չելու (մէլէմէք) սկսաւ, իրբեւ թէ կուրախանար
անոր գալստեան վրայ: Իսկ մատրան դռւոր՝ որ
յառաջ կիսաբաց էր, հիմակ գոցուած տեսաւ,
եւ դայլն ալ դրան երկու կողմը դտնուած կլոր
պատուհաններուն երկաթեայ վանդակներէն գլու-
խը դուրս կ'երկնցընէր: Պատուհաններուն ապա-
կիները խորտակած էր, ու բոլոր զօրութեամբ
կ'աշխատէր ան երկաթեայ վանդակները կոտրե-
լով դուրս ելլել: Բերանը ընդարձակ բացած էր,
ու կատղութենէն աչուըներէն կրակ կը ցաքէր:
Բայց ի վերայ այսր ամենայնի չէր կրնար իր բան-
տէն աղատիլ:

Ասիկա յայտնի հրաշք մըն է, կ'ըսէր գէորգ.
ով իր պաշտպանութեան տակ առաւ իմ այծս
եւ աս վայրենի գազանը հոն բանտարկեց: Ամե-
նեւին մարդ մը աս բանս ընելու կարող չէ: Բաց
անկից ձեան վրայ մարդու հետք մը ամենեւին
չեմ տեսներ, բաց ի իմ ոտքերուս ու ծերուն
ոտից հետքէն: Իսկ դայլուն ոտից հետքը շիփ
շիտակ մատուռ կ'երթայ: Մինակ Աստուծոյ հրեշ-
տակ մը, որն որ գետին կոխելու հարկաւորութիւն
չունի, կրնայ թռչելով եկած ըլլալ ու վայրենի
անասունը բոնած բանտարկած ըլլալ, որպէս զի
մէյ մ'ալ մարդկանց ամենեւին չվնասէ: Աս ըսե-
լով Աստուծոյ շնորհակալ եղաւ:

Աս միջոցիս նոյն ծերունին դարձած հոն եկած
էր: Տղոց Գայլ, Գայլ պոռալը լսելով, շուտ մը
իր հին ժանդոտած նիզակը, որն որ ատենօք ի-
րբեւ զինուոր գործածած եւ մինչեւ նոյն ատեն
պահած էր, առած եկած էր տեսնելու որ իր
բարերարին կրնայ մի օգնութիւն մ'ընել:

“Այէ, ըսաւ Գէորգ, ծերունին տեսածին պէս, սա պատահած հրաշքին: Նայէ գայլը բանտարկուեր է, առանց իմ այծիս մէկ մազին ալ վնաս հասցընելու: Ըսէք տեսնենք ինչպէս կրնայ եղած ըլլալ աս բանս:

Ասիկա շատ յայտնի բան մըն է, ըսաւ ծերը. գէպքին ներկայ գտնուածի պէս քեզի պատմեմ: Երբ որ գայլը այծին հոտը առած ու հեռուանց տեսած է նէ, կատղութեամբ լի վրան վաղած է: Այծը, որ կիսաբաց դրան կապուած էր, գայլուն դալը տեսնելով՝ մատուռ փախած է: Եւ դէպ ի ներս բացւող դրան կապուած ըլլալով եւ գայլէն ալ փախչիլ ուզելով ու չկրնալով՝ մէկ կողմը դացած ու դրան ետեւը պահւրտած է: Իսկ գայլը, զինքը աչքին առջեւէն կորսնցընելով, արեան ծարուած ու անյագ կատաղութեամբ շիփշիտակ դէպ ի խորան մատուռ մտած է: Այծը իր վայրենի թշնամին իր առջին տեսնելով՝ անմիջապէս նորէն մատուռէն դուրս ցատքած ելած է, ու բնականապէս չուանին հետ դուռը ետեւէն քաշելով դուռը գոցուած է: Այսպէս գայլը բանտարկուած մնացած է:

Ուրեմն ասիկակ հրաշք մը չէր, ըսաւ Գէորգ ամչցած ու տրտմած. ուրեմն աս բանս բնական բա՞ն մըն էր:

Որչափ որ բնական բան մ'ալ էր նէ, կրկնեց ծերը, այսու ամենայնիւ հրաշք մըն է: Աստուծոյ նախախնամութեան զարմանալիքն է: Աստուած ասիկակ այսպէս տրամադրած էր: Իր նախախնամութեամբը չէ թէ մինակ քու այծդ ազատեցաւ ու կատաղի գաղանին ձեռքէն անվնաս պահուեցաւ, հապա նաեւ մեծ վարձատրութեան ալ ակրնկալութիւն ունիս: Որովհետեւ մեր գեղին մարդասէր իշխանը 10 ոսկի խոստացած է անոր, որն որ աս վայրենի գաղանը կը բռնէ եւ կամ կը մեռցընէ: Աս ստակը հիմայ քուկդ է, ինչու որ

անոր բռնուելուն առաջին մերձաւոր պատճառը դուն եղար : Դուն, առանց քու գիտութեանդ գայլուն որոգայթ մը լարեցիր, ուստի վարձքն ալ անշուշտ պիտ'որ ընդունիս :

Դէորդ ապշեցաւ մնաց, ինչու որ տասը ոսկի ան ատենները մեծ բան ըսել էր : Ո՛չ, թէ որ այնպէս է նէ ըսաւ, մօրս համար կով մը գնելէն ետքը ինծի ալ գեռ բաւական ստակ կը մնայ, բայց ես բոլորն ալ մօրս կու տամ : Թէ որ ստակն առնելու ըլլամ, այծը քեզի կը պարգեւեմ ու այսպէս քեզի ալ օգնութիւն մը կ'ըլլայ : Թէ որ դուն եղած չըլլայիր, ես այծը քակէի ճամբաս պիտ'որ երթայի, ու գայլը այծին հստը առնելով պիտ'որ գար թէ այծն ու թէ զիս ալ դուցէ պիտ'որ փարատէր :

Ծերը աչուըներն ու ձեռուըները երկինք վերցուց ու ըսաւ, Աստուծոյ նախախնամութիւնը օրհնեալ ըլլայ : Անիկա դքեղ վարձատրեց, իմ քեռս տնակս տանելուդ համար : Անիկակ իմ աղօթքս լսեց, ու ինծի օգնութեան հասաւ ասկարօտութեանս ատեն . Անոր աստուածային նախախնամութեան շնորհակալ ըլլանք :

Զ *

Վարձատրեալ որդին:

Երկուքն ալ մատրան դրան առջին Աստուծոյ շնորհակալ ըլլալէն ետքը, ծերը յոգնած՝ մատրան առջին նստարանի վրայ նստաւ . իսկ Գէորդ վար գեղ վազեց : Մարդիկ չեին համարձակեր տներնէն դուրս ելել, հապա վերնայարկներու պատուհաններէն դուրս կը նայէին՝ գայլուն պատմութիւնը լսելու իմանալու համար : Գէորդ՝ Եկէք, Եկէք, կը պոռար, ալ վախնալու բան չունիք :

Գայլը բռնուեցաւ ու մատուորը բանտարկուեցաւ։ Գեղին դատաւորը աս լսելով քանի մը քաջասիրտ մարդիկներով հոն գնաց, ու երկու կողման պատուհաններէն ներս նայեցան տեսան որ խսկապէս գայլը ներսն է, ու կատղած պատերէն ու պատուհաններէն վեր կը ցատքէ։ Եւ երբոր պղտիկ պատուհանին մօտիկցաւ նէ, մարդիկները վախցած ետ քաշուեցան։

Փառք Աստուծոյ ըսաւ դատաւորը, գայլը ստուգիւ բռնուած է։ Հիմակ ալ թէ մենք ու թէ մեր արջառները ապահով ենք։ Բայց թէ ինչպէս աս բանս դուխ հանեցիր, չեմ կրնար ըմբռնել։ Ծերունին ան զարմացած կեցած մարդիկներուն եղածը պատմեց։ Գեղացի մարդիկները ապշած կ'ըսէին, ովլ կրնար հաւտալ որ այծ մը գայլը պիտ'որ բռնէ եղեր։ Դատաւորը նորէն փառք տուաւ Աստուծոյ ու ըսաւ։ Հիմակ անմիջապէս ձիաւոր բանքեր մը խաւրեմ ասպետին աս ուրախալի լուրը տանելու համար։ Անշուշտ Վիլտպուրկցի Ռւլրիս ասպետը շատ պիտ'որ ուրախանայ։ Բայց դուն պղտիկ այծարած, դուն պէտք է որ հոս մնաս, որպէս զի քեզի ինկած ստակը առնուս։ Մինչեւ որ ստակը ձեռքդ համնի, ես թէ զքեղ ու թէ այծդ կը հոգամ։ պէտք չէ որ քեզի բան մը պակսի։

Գեղացիներէն մէկը անմիջապէս ձիարձակ գէպի Վիլտպուրկ գնաց։ Ասպետը իր կնօջն ու որդւոյն հետ գեռ նոր սեղան նստած էր։ Աս լուրն առնելուն պէս, անմիջապէս դանակն ու պատառաքաղը սեղանին վրայ նետեց եւ ուրախութենէն ոտք ելաւ ու սկսաւ դոչել։ Ուրախարար բանն աս է, ասիկա տօն մըն է քաջ ու պատուաւոր որսորդի մը համար։ Պէտք է որ շուտով հոն երթամ։ Գոնրատ, ուրախացիր, դուն ալ կրնաս մէկտեղ գալ։ Հրաման խաւրեց որ շուտ մը ձիերը համետեն ու բոլոր գեղին մէջ որս սիրողները ձիով

Եւ կամ ոտօք՝ զինաւորուած պատրաստ ըլլան ձամբայ ելլելու։ Իսկ խորվածը, ըսաւ, որսի մահաղին մէջ դրէք, անիկա գաղանը սպաննելէն ետեւ որսորդներու սովորութեան համաձայն կ'ուտենք։

‘Զիերը համետելու ու մարդիկները ժողվուելու վրայ եղած ատեն, ինք ամէն բան մանրամասն բանբերին պատմել տուաւ, եւ անոր պատմած ատեն շարունակ կը կանչէր. Շատ աղէկ, շատ գեղեցիկ. վայրենի գաղանը սպաննելը մեծ զուարձութիւն մը պիտ'որ ըլլայ։’

Ինք ու իր հեծեալները ձի հեծան. Խել մը հետաքրքիր մարդիկ ալ ոտօք՝ որչափ կարելի է շուտ հետերնին գացին։ Ասպետը երբոր մատրան հասաւ, գեղացւոց ըրած խորին մեծարանաց հաղիւ միտ կը դնէր, պղտիկ պատուհաններուն մէկէն ներս նայեցաւ ու կանչեց. Ատոյդ է, ստուգիւ գայլը բռնուեր է։ Կենացս մէջ այսպէս յարմար որս մը տեսած չեմ։ Շուտ գործողութիւնը պէտք է սկսիլ. Հրաման տուաւ որ իր մարդիկները պատրաստուին։

Ան ատեն գատաւորը մեծարանօք ասպետին մերձենալով խօսել սկսաւ. Ինծի այնպէս կ'երեւայ որ պէտք է գաղանը ներսը թողուլ որ սովամահ ըլլայ, եւ այսպէս ամենեւին ոչ աշխատութիւն յանձն առնուլ հարկ կ'ըլլայ եւ ոչ ալ մէկու մը կեանքը վտանգի մէջ կը դրուի։

Իսկ ասպետը արիութեամբ մը պատասխանեց, Ի՞նչ, զմեղ քեզի պէս տկար ու անզօր կը կարծես։ Զէ, չէ, իմ ձեռքովս եւ աս նետով պէտք է որ սպաննուի ան գաղանը, ինչպէս որ քաջ որսորդի մը կը վայելէ։ Անիկակ ինծի եւ իմ հպատակացս բաւական վիշտ հասցուց։ Շուտ կարգի մտէք, եւ ձեզմէ քաջերէն մէկը դուռը բանայ։

Որսորդին մէկը տէգով զինեալ դուռը բացաւ. Բայց գայլը դուրս ելլել չէր ուզեր։ Կը տեսնէ

անիծեալը, գոչեց ասպետը, որ իրեն աղէկ ընդունելութիւն պիտ'որ չըլլայ: Ծուտ շուները վրան յարձակուին, ան ատեն ուզէ չուզէ գուրս պէտք է որ գայ: Իսկ ինք ասպետը դրան առջին քանի մը քայլ հեռու շտկուեցաւ կեցաւ՝ լարուած նետը ձեռքը բռնած: Ընդ գայլը գուրս ելլելը, ասպետը նետը քաշեց անոր բաց բերնին մէջ. ան միջապէս գազանը սկսաւ թուխ կարմիր արեան հեղեղ մը փսխել ու ասպետին ոտուըներուն առջին ինկած կը խորդար ու սրունքները կը թօժուէր: Ասպետը ուրախութենէն կը ցնծար ու կը կանչէր. Ա'ս է աւազակաց վախճանը: Ուրախացէք, ու գլխարկներնուդ ու զէնքերնուդ վրայ կանանչ ծիւղեր խոժեցէք: Բոլոր որսորդներն ու գեղացիք հրամանը կատարեցին. ու սկսան անոր քաջութիւնը գովել ու մինչեւ երկինք բարձրացընել:

Խել մը բազմութիւն մարդկանց, նոյն իսկ կանայք ու տղաք հոն եկան գայլը տեսնելու, որն որ ասպետին ոտքին տակ երկնցած պառկած էր: Ասպետը սրախին ուրախութենէն վերջին աստիճանի մարդասիրութիւն կը ցուցընէր: Այնպէս չէ մի, կըսէր, քանի որ գայլը կ'ապրէր, ինչ որ տային անոր չէիք մերձենար, բայց մեզի պէս ասպետները միայն այսպիսի բանի մը կընան յանդգնիլ: Եկէք, նայեցէք, սա գազանին զարհուրելի բերանը, սուր աղօաները, անոր մազոտ մորթը ու արտաքոյ կարգի երկայնութիւնը: Ամենն ալ կը զարմանային գազանին հսկայութեանը ու ասպետին քաջասրտութեան վրայ, որուն ինքն ալ գոհ էր:

Դատաւորը անդիէն եկաւ ու ասպետին հարցուց որ արդեօք Գէորգ խոստացուած դրամը պիտ'որ ընդունի: Այն, այն, պիտ'որ ընդունի: Ինքն էր որ աս գազանը ինծի որս ընել տուաւ, եւ ես այս պարծանքով գոհ եմ: Թող հետս գայ, հիմակ անմիջապէս ստակը կ'ուզեմ անոր

վճարել, թէպէտ ես իշխանին դրամասեղանէն ուշ պիտ'որ ընդունիմ:

Դատաւորը աս լուրը գէորդին բերաւ նէ, գէորդ դարձաւ ծերուն, ուրեմն այծը քեզի ըլլայ, ըսաւ, ու ասպետին գնաց. ծերունին ալ անոր ընկերացաւ, ու ասպետին պատմեց անոր իրեն ցուցուցած ծառայութիւնը, եւ բաց անկից այծն իրեն պարգեւելը: Ասպետը ծերուն երեսը նայելուն պէս, զինքը ճանչցաւ, ու կանչեց, ի՞նչպէս, դուն ան քաջ զինուորը չեմ, որ ատենօք իմ ծառայութեանս մէջն էիր: Գէորդը ստուգիւ ազնիւ պատանի մըն է, որ իր այծը կ'ուզէ քեզի տալ: Բայց ես անոր վրայ քեզի ոսկի մ'ալ կու տամ, իմ արեւուս ալ խմէ:

Դոնրատ իր հայրը քիչ մը մէկդի առնելով այսպէս խօսեցաւ. Բարի տղուն ընդունած վարձքը՝ բուն երկրին իշխանը կու տայ: Բայց մենք ալ մեր կողմանէ բան մը պէտք ենք ընել: Երբ որ ես նոյն ծառին վրայ, այնպիսի մեծ նեղութեան մէջ էի, ուխտ ըրի որ մեծ բարեգործութիւն մ'ընեմ: Աս ուխտը գեռ կատարած չեմ: Ի՞նչպէս կ'ըլլայ թէ որ գէորդին մօրը կով մը խաւրելու ըլլանք, անոր ստակը ես իմ խնայութեան արկեղէս կը վճարեմ:

Հ ատ աղէկ, ըսաւ ասպետն ու գէորդը առջին կանչեց եւ անոր հետ այսպէս խօսեցաւ: Ուրովհետեւ դուն աս ծերունի զինուորին քու այծդ պարգեւ տուիր, անոր համար ես ալ, Յովհաննէս Ռւզիիս Վիլտպուրկցի, կ'ուզեմ պատիւս պահել: Ուստի մօրդ իմ գոմէս կով մը տար. բայց աս դիշեր իմ դղեակս պիտ'որ մնաս, վաղը առտու կանուխ խոստացուած դրամն ալ քեզի կը վճարեմ, եւ իմ Հելլուետիացի կովապանս կովը քու մօրդ կը տանի:

Ուրիս ասպետն ու իր որդին նորէն ձիավարելով դղեակ դարձան, ուր դիշերուան մութին

Հասան : Ատէլայիտ, ասպետին ամուսինը, իր գեղեցիկ զարդարուած խուցը, վառուած կանթեղին քով նստած կը մանէր : Երկուքն ալ՝ անոր ամէն պատահածները շատ կենդանի կերպով պատմեցին : Ազնուական տիկինը խօսել սկսաւ ու ըսաւ . Աս պատմութեան մէջ՝ ևս ամենէն աւելի գէորդայ բարեպաշտութեանը, իր առ մայրն ունեցած սիրոյն ու խեղճ ծերունոյն ցուցուցած մարդասիրութեան հաճեցայ : Կ'ուզեմ ան բարի տղան տեսնել : Գոնրատ, շուտով վար գնա՛ ու զինքը վեր բեր, մինչեւ հիմակ եկած պիտ'որ ըլլայ, եւ գուցէ ալ վարը խուցի մը մէջ է :

Գոնրատ վար վազեց ու տղան հոն գտնելով թեւէն բռնած վեր բերաւ : Տիկինը շատ քաղցրութեամբ գէորդը ողջունեց, ու զինքը գովեց որ այսպէս տաժանելի աշխատութեամբ վաստրկած ստրկով մօրը այծ գնած է, եւ մայրն անոր ալ հարկաւորութիւն չունենալով նոյնը խեղճ ծերուն պարգեւեր է : Ասկից ետքը անոր խել մը հարցումներ ըրաւ . վասն զի կը յուսար որ անոր մօրմէն, որն որ այսպէս բարի որդի մը կըրթեր է, շատ բան կրնայ սորվել : Եւ իրօք ալ անոր տուած պատասխաններուն վրայ շատ գոհ ըլլալով, անոր մօրը շատ բարեւ խաւրեց ու զինքը թողուց որ երթայ :

Երբոր անիկայ գնաց, մայրը գոնրատին դարձաւ ու ըսաւ . Շատ կ'ուրախանամ որ գուն գէորդայ մօրը քու ստրկովդ օգնել կ'ուզես : Բայց միայն թէ հօրդ հետ առջի անդամ գացած ատեն ան դայլուն դէպքին մէջ աղէկ չգործեցիր : Քու տաքարիւնութիւնդ ու անհնազանդութիւնդ կեանքդ կորսնցընել կու աար, եւ զիս ու հայրդ մեծ տրտմութեան մէջ կը ձգէր, թէ որ Աստուած մէջ չիմտներ ու ամէն բան ի բարին չիդարձըներ : Շատ կը բաղձամ որ գուն ալ սա աղքատ տղուն զգածումներն ունենաս, ան ժամանակը ա-

սոնք քեզի աւելի զարդ կու տան, քան թէ
զգեստներուդ վրայի սոկիները:

Ետեւէն իր էրկանը դարձաւ ու այսպէս խօ-
սեցաւ. Հիմակ նորէն համողուեցայ, որ ամենա-
հարկաւոր բան է եղեր աղաք այնպէս կրթել որ
Աստուծոյ երկիւղն ունենան, իրենց ծնողացը պա-
տուադիր ու հնազանդ ըլլան, եւ ամէն մարդկան
մարդասիրութիւն ու սէր ցուցընեն: Որպէս զի
աս բանս կարող ըլլան ընել, ամէն բանէն յա-
ռաջ պէտք են իրենց յօժարութեանցն ու մի-
տութեանցը տիրել սորվիլ: Տղոց սիրտը ագարակի
կը նմանի. անոր մէջէն գէշ խոտերն ու փուշերը
պէտք են նախ քաղուիլ, որպէս զի բարի սեր-
մանքն յաջողին ու աղեկ պտուղ բերեն: Աս բանս
ամէն տղոց համար հաւասարապէս հարկաւոր բան
է. թէ գեղջուկի տնակին մէջ ու թէ քաղա-
քացւոյ մը գղեկին մէջ զարդացող տղոց համար.
թէ մանդաղ կրելու ու թէ նիզակ ու գրիչ գոր-
ծածելու սահմանուած տղոց համար:

Է *

Ուղախացած մայրը :

Երկրորդ առտու Մարդարիտան իր տաք վա-
ռարանին քով նստած ժրութեամբ մանելու ատեն
յանկարծ վազելով դրացուհին ներս մտաւ ու
կանչեց. Քեզի ուրախալի լուր մը կը բերեմ: Քու
Գէորդդ գայլը բռներ ու անոր համար սահմա-
նուած ստակն ալ ընդուներ է: Քաջասիրտ տղան,
քու սիրուն կովիդ վրէժը սպանչէն առեր է. Հի-
մակ ան վնասին տեղ հարուստ հատուցում մը
պիստոր ընդունիք:

Իսկ Մարդարիտան գլուխը կը շարժեր ու չէր
կրնար հաւատալ: Ի՞նչպէս, կարելի բա՞ն է, կ'ը-

սէր, իմ Գէորգս Երբեք որսի զբաղած չէ, եւ ոչ
ալ թռչուն մը մեռցուցած է: Երբեք ձեռքը նետ
կամ աղեղ առած չէ: Բաց անկից ինք դեռ
տղայ մըն է, ինչպէս կրնայ այնպէս զարհուրելի
անասնց մը յաղթել: Գիտեմ, աս շինծու պատ-
մութիւնը, զիս միայն ծաղը ընելու համար հնա-
րեր են: Ստուգիւ աս բանս ինծի ցաւ կը պատ-
ճառէ:

Դրացուհին, ինծի ալ, ըսաւ, աս լուրը քիչ
մը տարակուսական բան երեցաւ, բայց մեր որ-
սորդն ալ, որն որ շատ աշխատեցաւ գայլը սպան-
նելու, լուր առեր է որ իրաւ այնպէս է: Աղնիւ
որսորդը, ստոյգ է մերձաւոր պարագաները դեռ
չիգիտեր, բայց ի վերայ այսր ամենայնի, ամենեւին
պատիկ տրամութիւն մը չունեցաւ, որ, ինչպէս
կըսէր, անմօրուս տղայ մը, բոլոր պատուաւոր
որսոյ բարեկամներուն ձեռքէն վարձքը յափշտա-
կեր է: Բայց այսու ամենայնիւ, աւելցուց դրա-
ցուհին գուռը բանալով, դեռ ինչպէս եղած ըւ-
լալը վերջէն կը լսենք:

Մարգարիտան դողդոջուն ձեռուըներով մա-
նելը կը շարունակէր ու միօրինակ դրացուհոյն
պատմութեան վրայ կը մտածէր: Բայց քանի որ
կը մտածէր, այնչափ իրեն անհաւատալի կու գար
ան պատմութիւնը: Իր օգտակար կովին արիւնա-
լից մահուան ցաւն ալ նորոգուելով, սաստիկ
տրամութեան մէջ ինկաւ: Աս վիճակիս մէջ ե-
ղած ատեն, յանկարծ Գէորգ ուրախութեամբ
ներս մտաւ ու սկսաւ պատմել Աստուծոյ իրեն
ըրած մէծ բարիքն ու երջանկութիւնը, ու բոլոր
պատահածները, տասը ոսկին ալ սեղանի վրայ
անոր համրեց: Մարգարիտան հաղիւ կրնար իր
աշուրներուն ու ականջներուն հաւատալ, մինակ
զարմացած Աստուծոյ շնորհակալ ըլլալէն զատ
բան մը չէր կրնար ընել:

Գէորգ պատուհանէն վար նայեցաւ, ու մօրը
բնր. ՎէՊ.

ձեռքէն բոնած, մէյմը դուրս եկու նայէ, ըսաւ, մեր ասպետը քեզի ուրիշ կով մը խաւրեց, զորն որ ստուգիւ պիտ'որ հաւնիս: Մայրը տղուն հետ դրան առջեւ ելաւ: Հոն հելուետիացին կեցած էր կովին եղջիւրէն բոնած: Աս կովը, ըսաւ հելուետիացին, գոմիս մէջ եղածներուն ամենէն աղէկներէն ու սիրուններէն մէկն է, շատ գժուարաւ կու տամ անիկա: Բայց ասովլ կը միսիթարուխմ որ, անիկա աղէկ գոմ մը պիտ'որ երթայ. վասն զի գիտեմ որ ինչպէս մէկալ կորսընցուցած կովդ աղէկ կը կերակրէիր ու մաքուր կը պահէիր: Քու կովդ, աս կողմերը գտնուածներէն ամենէն սիրունն էր՝ իմիններս դուրս հանելով:

Մարդարիտան, որ գեռ զարմացած կեցած էր, գոչեց. Ո՛՛ Տէր Աստուած, ինչպէս բարի ես: Դուն վշտերն ուրախութեան կը փոխես: Երբոր, դուն ան գժբախտութիւնն իմ վրաս խաւրեցիր, եւ ես իմ կովս կորսնցուցի, ստուգիւ ամենեւին չէի մտածեր, որ դուն անով ինծի ուրիշ աւելի մեծ երջանկութիւն մը կ'ուզէիր պատրաստել: Բայց ժամանակաւոր բարեաց վրայ ինչ կը խօսիմ: Ան ժամանակաւոր վեասը ինծի յաւիտենական օրհնութիւն մըն էր: Կարօտութիւնը ինծի սորվեցուց որ եռանդեամբ քեզի աղօթեմ ու սրտանց քու վրադ վստահիմ, եւ դուն իմ վստահութիւնս դերեւ չհանեցիր:

Ա երջէն հելուետիացին դարձաւ ու ըսաւ. Սիրելի բարեկամ, անպատմելի ուրախութիւն մը կը զգամ: Եւ պատշաճ ալ կը տեսնեմ որ քեզի քու աշխատութեանդ համար մեծկակ պարզեւ մը տամ: Քառորդ մը յառաջ տանս մէջ ամենեւին կարմիր դանկ մ'ալ չունէի:

Վ մենեւին անոր հարկաւորութիւն չունիմ, կրկնեց աղնիւ հելուետիացին. մանաւանդ որ, իմ տերս խստիւ ալ արգելեց որ ամենեւին պարզեւ մը չընդունիմ: Մարդասէր տիկինս ինծի


քու տալու պարգեւիդ տեղ, անոր կրկնապատիւկը տուաւ: Մնաս բարով, Աստուած յաջողութիւն տայ:


Երբ որ հելուետիացին գնաց, Մարդարիտան ու Գէորգ կովն առին գոմը տարին ու անոր առջին յառաջուրնէ մնացած չոր խոտ տարածելով՝ սեւնեակը դացին: Մարդարիտան իր բազմոցին վրայ նստաւ ու ըստաւ. Ուրախութիւնը մեծ սարսափի մը պէս անդամներուս վրայ կոտրածութիւն մը բերաւ, ինք զինքս շատ տկար ու յոգնած կը զգամ: Գէորգ սկսաւ դարձեալ ուրիշ ամէն բան մանրամասն պատմել: Մայրն ալ մտադրութեամբ մտիկ կ'ընէր, ու շատ հեղ անոր ըրածներուն վրայ մեծ հաճութիւն կը ցուցընէր: Պատմութիւնը լմնցաւ նէ՝ դարձաւ ըստաւ. Սիրելի Գէորգ, մօրդ խօսքերը շատ հաւատարմութեամբ կատարեր ես. Աստուած վստահիլդ, մերձաւորիդ բարիք ընելդ մօրդ մեծ ուրախութիւն է: Այսպէս շարունակէ: Ով որ զԱստուած կը սիրէ, անոր կը հնազանդի ու կը վստահի. ով որ իր ծնողքը կը մեծարէ, ով որ մարդու մը չարիք չ'ըներ, հապա ամենուն բարիք կ'ընէ, այնպիսւոյն վրայ թէ Աստուած ու թէ մարդիկ գոհ կ'ըլլան, ու իրեն ամէն բան կը յաջողի թէ աս աշխարհքիս մէջ ու թէ անդիի աշխարհքը:

Ինչ որ մայրը իր որդւոյն համար գուշակած էր նէ, այնպէս ալ կատարուեցաւ: Առաքինի, մարդասէր ու համեստ գեղացի մ'եղաւ: Գոնրատն ալ չէ թէ միայն քաջ, հապա ամէն բանէն վեր շատ ազնիւ ու յարգելի ասպետ մ'եղաւ:

Աս դէպքիս աւանդութիւնը՝ մինչեւ անցեալ դարուն վերջը կար եւ անտարակոյս հիմակ ալ պիտ'որ ըլլայ: Վիլտպուրկ գեղը շատ ատենէ ի վեր այնպէս հիմնայատակ եղած է, որ անոր մինակ հրապարակները մնացած են, որով հիմակ Վիլտպուրկ գեղին անունը կը յիշուի: Աս գեղին

դրացի մէկ աւանը Վոլֆսպիտլ (Գայլասսար) կը կոչուի: Թէ որ մէկը Տիւնքէլսպիտլի դէպի ի՞նէօրտ- լինկէն երթալու ճամբուն վրայ կ'ելլէ, բլուրի մը վրայ ճամբուն ձախ կողմը կ'իյնայ յիշեալ Գայլա- սարի մատուռը:





ՅՈՒՅԱԿ

ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ԶԲՈՍԱԼԻ ՏԵՏՐԱԿԱՑ

- Ա. Ճառ. վասն Հոյրենասիրաւթեան :
Բ. Դ. և Զ. Քր. Կոլամբոս, կամ Ամերիկացի գանուիլը .
Գ. Պիտո Թափն մէկ առենախօսութիւնը և Աւստրիացի ե.
պիտոկոպոսց հովուականը :
Ե. Համառօտ օդերեւութարանութիւն :
Է. Բարոյական վէպեր, կամ աղոց սիրաք կրթելու յարմար
պատմութիւններ . Ա :
Ը. Յովհաննամ՝ Արգ, կամ Օրլէանի օրիորդին պատմութիւնը :
Թ. Առողջութեան կանոններ :
Ժ. Ի. Բարոյական թատրոններ .
Ժ. Տ. Տրդատոյ առանձնանալը, վերջն օրերն ու մեռնիլը :
Ժ. Բ. Արեւելան Յիշատակադիլներ . Ա :
Ժ. Գ. Բարոյական վէպեր . Բ :
Ժ. Դ. Ժ. Ջ. Փեռն . Գորդէզ, կամ Մերսիկացի առնուիլը :
Ժ. Ե. Դաստիարակ մանկանց, կամ բարոյական խորհրդածու-
թիւնք աղոց համար :
Ժ. Ֆ. Բարոյական վէպեր . Գ :
Ժ. Թ. Ներսէ Մեծ Հայաստանի վայ ունեցած ազգեցութիւնը :
Ի. Պատմութիւն մատենագրութեան Հայոց . Ա :
Ի. Տ. Տարւոյն Դ. եղանակները, կամ նկարագիր սրանցելեաց
ընութեան . Ա :
Ի. Գ. Արտաշևսկան Արտաւազդայ բարքն ու վախճանը :
Ի. Ի. Տարւոյն Դ. եղանակները . Բ .
Ի. Ե. Բարոյական վէպեր . Գ :
Ի. Զ. Տարւոյն Դ. եղանակները . Գ :
Ի. Է. Միրզայեան Մանուկ Պէյին վարուց պատմութիւնը :
Ի. Ը. Տարւոյն Դ. եղանակները . Դ :
Ի. Թ. Ա. Արկածք Վարդայ Մամիկոննոյ :
Լ. Զուարձալիք Բնապատմութեան . Ա :
Լ. Բ. Գիւտերուն Պատմութիւնը :
Լ. Գ. Ռւաշինկթը :
Լ. Դ. Բարոյական վէպեր . Ե :
Լ. Ե. Արթուր Կորտոն Բիմին պատահարները :
Լ. Զ. Գուու Նաւապետ :
Լ. Հ. Փրանկիսկոս Առաւելին պատմութիւնները :
Լ. Ը. Ճավոյի Դաստավարատեալք :
Լ. Թ. Բարոյական վէպեր . Զ :

